

ԱՐ ԱՐ

Արմենիա

Հրանտիկ  
Բագրատիկ  
Գրիգորիկ



ԱՌԵՋՈՒԱԿԻ ՀՐԱՄԱՆԱԴՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԳՈՒԹՅՈՒՆ  
Խ. ՏԱՐ - ԵՐԵՎԱՆ 1949

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

<b>ԽՄԲԱԳՐԱԿԱՆ</b> — Լուրջ ախտանիշներ.	49	
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b> — Ժամանակին հետ.	53	
<b>ԴՊԵՏՍ ՔԱՐՈՉՉԱՅՑ</b> — Քարոզվածութեան արուեսի մասին.	56	
<b>ԲԱՆԱՍՏԵԱԾԱԿԱՆ</b> — Հողին երաբը. — Հողին փառքը. — Հողին ձայնը.	Թրգմ. ՄՊՈՒԱՆԴ ՎԱՐԴԱՆԵԱՆ Պ. Յ. Ե. Գ. Պ. ՅՈՒՆԱՊ »     » »     »	61 61 62
<b>ՀԻՒՆ ԵԶԵՒՐ</b> — Տաղ Ասուածայալենութեան ուրեարդ աւուն. — Տաղ մեծի ուրբարին.	Հրաս. Ն. Վ. ՆՌՎԱԿԱՆ »     »     »	63 63
<b>ԳՐԱԿԱՆ</b> — Մանկան մը երազը աստղի մը վրայ.	Թրգմ. Վ. Տ.	65
<b>ՀՈԳԵԲԱՆԱԾԱԿԱՆ</b> — Հոգեկան ապրում եւ երածութիւն.	Բ.	67
<b>ՔՆՆԱԴԱԾԱԿԱՆ</b> — Ֆրանսական Էնցիքատութեան երեք սիները.	Ամփոփեց ՊԱՐԴԵՒ ՏԵՐ ՅՈՎՃԱՆՆԵՍԻՆԱՆ	70
<b>ՀԱՅՑԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ</b> — Արքակաղին.	Ն. Վ. ՆՌՎԱԿԱՆ	75
<b>ԵՅՉՈՒԱԿԻՒՏԱԿԱՆ</b> — Յունաբան հայերէն.	ՊՐՈՖ. Հ. ԱԶԱԽԵԱՆ	77
<b>Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ</b> — Ամսօրեայ լուրեր.		80

### ԲԱԺՆԵԿԱԳՐԻ

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր Երկիրներու համար՝ Ա.Եզլ. Շիլին 10  
ԲԱԺՆԵԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԱԿ է

Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne SION  
Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

---

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
Printed in  
JERUSALEM — PALESTINE

# — Ա Յ Ո Ւ —

ԻԳ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1949

Հ Մ Ա Ր Տ

Թ Ի Ւ Յ

## ԼՈՒՐՋ ԱԽՏԱՆՑԱՆՆԵՐ

Ա.

Բառձենք ուրիշ առկիթով մը, կը կրկնենք հոս, թէ մեր պատմութեան այս կերծի կէս գարուն մանաւանդ, մեր եկեղեցին չլըցաւ շարունակել իր պատմական դերը, ու զործիք եղաւ մէկ կողմէն մեր ազգային քաղաքականութեան և միւս կողմէն պատահականութեանց և տուժեց չարաշար:

Քսել չենք ուզեր անշուշա թէ Հայ Եկեղեցին և Եկեղեցականութիւնը պէտք էին մեկուսացած մնալ ժամանակի և միջավայրի ազգեցութիւններէն, սակայն ժամանակին տրուելիք տուրքը պէտք չէր այնքան շատ ըլլար, նուազեցնելու աստիճան Եկեղեցիի ներքին նշարտութեան և առաքելութեան լոյսն ու նկարագիրը:

Հայ Եկեղեցին հաւատարիմ չմնաց իր պատմութեան, իր հայրեռու աւանդութեան և իմաստութեան, ու ծանծաղամտօրէն ենթարկուեցաւ ժամանակի ազգեցութիւններուն, և կամ ընդհակուակն ստանձնեց կրաւորական դեր մը միայն: Ակներկ է այսօր սա իրողութիւնը, թէ հայ ժողովուրդը ներկայիս կազմակերպուելէ աւելի կազմալուծութեան կ'երթայ, վասնզի Եկեղեցին որ երկար դարեր շարունակ, պահապան հրեշտակն ու զօդակապը հանդիսացաւ մեր ժառանգութեան, այժմ կենդանութեան քիչ նշաններ ցոյց կուտայ և տակաւ կը թերանայ ստանձնելու իր պատմական դերին ամբողջական պատասխանաւ արւութիւնը: Այդ իսկ պատճառաւ սփիւրքի հայութիւնը մօտ է կրոնացներու իր հոգիի յատկանիշերը, խորթ ազդեցութիւններու և օտար մշակոյթներու մաշումին ենթակայ: Այս հանգամանքին արդիւնքն է զուցէ որ այսօր դէպքերը կը վարեն մեր ճակատագիրը, բայց էր երբեմն երբ մենք զիսէինք մեր կեանքը հանդերձել դէպքերու և ժամանակի բերումներու ազդեցութիւններէն վեր իմաստութեամբ և մղումներով: Այս է պատճառ նոյնպէս, որ մեր հասարակութիւնը, ըլլայ անհատարար կամ խմբակցօրէն, չունենայ պահանջուած սրտայոյզ հետօքքրութիւնն ու սկեւորութիւնը Հայ Եկեղեցւոյ նկատմամբ: Տակաւին ոմանք քայլ մը աւելի տուալ կ'երթան նկատելու աստիճան զայն անարձագանդ անցեալ մը, որուն գերը դադրած ըլլայ այլնւա իր երբեմնի գործօնութենէն:

Անոնք որ կէս դարէ ի վեր այսպէս քանդել կ'ուզեն Հայ Եկեղեցւոյ դարաւոր ողին, յանուն նոր հանգանակներու, չկրցին ստեղծել սակայն ուրիշ միութիւն մը՝ որ կուռան կարենար ըլլալ մեր ժողովուրդի միութեան, Աւ ճիշդ անոր համար մեր հասարակութեան ծոցին մէջ հետզհետէ կը շատնան մտայնութիւններ՝ որոնք բազմատեսակ զաղափարներու և դատերու կ'ուզեն ծառայել միաժամանակ, ու առագաստ բանալ ամէն փիզող նովին, այրելով այսկերպ իրենց պաշտածները և փոխադարձարար պաշտելով իրենց այրածները։

Հոս կանխենք ըսելու թէ մեր դարաւոր պատմութեան ընթացքին, ինգեւոր և աշխարհական զոյդ դասերը, կամ այսօրուան բացատրութեամբ, դասակարգերը, մեր մէջ, չափի և համեմատութեան վերաբերմունքով չէ որ իրարու մօտ եկած և իրենց միաւորութեամբը ուժաւորած են ազգային կեանքը, այլ զիրենք ստորոգող առանձնաւորումներուն անհրաժեշտ պատշաճեցումովը իրարու, իրենց բնորոշչի առաւելութիւններուն ազուցումովը իրարու մէջ։ Անոնք եզրեր չեն իրարու նկատմամբ այլ Տարրեր՝ որոնք կրնան յարակցի միայն, և ո՛չ թէ Կողմնօց։ Պատահականութիւն չէ անոնց կապը, այլ անհրաժեշտութիւնը։ Պատմութեան պատզամն ու դասն է այս, ու պատմութեան դէմ դաւել, պիտի նշանակեր դաւել ինքզինքին։ Մեր պատմութեան բախտորոշ շշաններուն մենք զիտցած ենք հետեւի մեր պատմութեան այդ ձայնին, իրազործելու համար մեր փրկութեան զորձը։ Ե. դարու մեր գոյամարտին մասնաւորաբար Վարդանանք և Ղեւոնդեանք, մեր մէջ, այդ սկզբունքը ամենաբարձր աստիճանի մը վրայ փառաւորողները եղան։

Եկեղեցին և աշխարհիկ տարրերը միշտ միասին, այս է եղած մեր ազգային ողջ մտութեան կանոնը, ազգին ներկային և ապագային վերաբերող կարեւորագոյն զործառնութեանց, մանաւանդ անոր նակատազրին ու գոյութեան հետ կապ ունեցող մեծ ինտիրներու մէջ։ Ամէն անզամ որ ունեցած ենք պետական կեանք՝ արքունիք ու հայրապետանոց, տարրեր պարագաներու մէջ՝ միշտ ժողովուրդի ներկայացուցիչ իշխանութիւնը և Եկեղեցին համախոն և համագործակից են եղած։ Զէ եղած ազգային շարժումի գործ մը կամ փորձ մը, Վարդանանց և Ղեւոնդեանց օրերէն սկսեալ մինչև հսրայէլ Օրիի, Շահմիրեանի և Յովսէկի Էմինի օրերը, և մինչև մեր ժամանակը, ուր այդ երկութը միասին եղած լինին։ Զուտ կրօնական բնոյթ ունեցող հարցերու մէջ կղերը ինքն իր մէջ միայն, ու աշխարհիկ դասը զուտ քաղաքական նկարագիր ունեցող գործերու մէջ նոյնպէս լինելով հանդերձ, անոնք, իրըն անբաժանօրէն կազմիչ տարրեր, իրարու համակիր, միմեանց օժանդակ և լրացուցիչ եղած են շարունակ, ազգին կենդանութիւնը և յառաջիմութիւնը մշակող զործերու և հարցերու մէջ։

Այդ կցորդութիւնը հետեւանք եղած է անշուշտ ազգի հողիին մէջ նոյն խսկ զգացուած պէտքի մը և պատմական պարագաներու և Ո՛չ այդ պէտքը դադրած է այժմ զգալի ըլլալէ և ոչ այդ պարագաները փոխուած են։ ընդհակառակն, երկու տարրերուն անհրաժեշտ յարակցութիւնը հրամայական է այսօր, որ եւ է ատենէ աւելի, վասնզի մեր կեանքի թէ ներքին և թէ արտաքին ճակատներու վրայ, միշտ կան մեր գոյութեան սպառնացող՝ զմեզ տարանջատող վտանգներ, ու մենք միշտ պէտք ունկնք իրարու, և պարտինք իրարու հետ ըլլալ։

Անոնք որ այս սերտ առնչութիւնը կ'ուզեն բացատրել, նկատի առած միայն մեր Եկեղեցոյ ազգային հանգամանքը, պէտք չէ մոռնան թէ Հայ Եկեղեցոյ առաքելութիւնը և ողին իր ժողովուրդի նկատմամբ զերազանցօրէն կրօնական է: Ազգային է Հայ Եկեղեցին ոչ թէ որովհետեւ, սկիզբէն յարած է քրիստոնէութեան, այլ որովհետեւ ընդունած է քրիստոնէութիւնը իրու իր ազգին ճակատագրին բարերարող աստուածային պարզե մը: Այնքան նոյնացուած են իրարու հետ քրիստոնէական կեանքի և ազգութեան զայցումները, որ մեր խորձամտանքին առջև ոչ հայ լուսաւորչական հայը վաղուց դադրած է կարծես հայ ըլլալէ: Կարելի՞ է հետեւարար առնել ազգային այդ ողին հրաշագործած քիումներէն մին միայն և այն մասամբ լոկ, և ազգայնանալու պատրանքն ունենալ...»

Խոչ որ Հայ Եկեղեցին ցարդ կատարած է ազգին կեանքին մէջ իրու ազգային գործ, պահանջն է իր ողին, որ պակսած է ու կը պակսի անտարապոյս ոչ հայ Ազգային Եկեղեցոյ պատկանող կրօնական մեր միւս յարանուանութիւններուն քով, մանաւանդ հայ Կաթոլիկներուն, որոնք իրենց ներշնչումը կը աստանան միշտ ուղիւ ողիէ մը, որ խոժող կը նայի մերինին: Այսու չենք ուզեր ուրանալ անոնց հայ արինի իրաւունքը, այլ մատանսնելու իրականութիւն մը միայն, ազգայնականութեան զաղութիւնը, որ անշուշտ ամէն բանէ աւելի հետեւանք է Հոռոմէական ապազայնացնող, եթէ կ'ուզէք, գերազայանական ուղարկոյն որ արդարէ գործած է իրենց մէջ, և որուն դիմակալելը սակայն անտեղիստալի հարկն է այսու ժամանակին և պահանջը, ներկայիս մանաւանդ, ազգային առողջ զիտակցութեան:

Ժամանակէ մը ի վեր մեզի համար ցաւալի անակնկալներ են լսել ու տեսնել մերազնէից ումանց համարումն ու հիացումը զիկաւորաբար կաթոլիկ կղերին նկատմամբ, ընդէմ մերնց: Աներելի սփալ է վերջուանել կամ անաւագել Հայաստանեայց Եկեղեցին և անոր նուրիապետական ներկայացուցիչները Հայ Եկեղեցոյ հետ կապ բաւական է իրեք հիմք ազգային աւելի բարձր զիտակցութեան և զիտակցական զատորոշման համանելու՝ օտար զանգուածներէն: Այս մտայնութիւնը նախ արդինք է կրօնական կրթանքի պակասին: Կրօնական ու տոհմային զատիքարակութիւնը մեր մէջ ցաւալիօրէն տկար ու սահմանափակ է: Գիտական քանի մը չոր ծանօթութիւններ, քիչ մը զրական շոշոկանք, ահա ինչ որ կը կազմէ ու կը զարդարէ մեր մտքին շինուածքը: Հայ հողի պահպանման համար անհրաժեշտ է կրօնական խոր կրթանք՝ սկսիլ ոչ միայն Եկեղեցին, այլ նաև դպրոցներէն:

Ողին որ կը ներգործէ մեր արդի սերունդին մէջ, պատճառ է անտարակոյս որ այսօր աւելորդ նկատուին քաններ՝ որոնք ընկերային կրթութեան և յառաջդիմութեան շաղախներ են իրականին մէջ: Մեր մտքի ազնուականները՝ կը մոռնան սրտին ազնուազոյն պահանջներ, առանց անդրադառնալու որ այս կերպով կը խամրի մեր ները անօտարանալի ժառանգութեան մը հողին վրայ բացուած ծալիկը՝ որ կը ամբողջ կեանքը ինկել կամ անուշել մեր բոլոր դառնութիւնները: Աւղեղի յաւակնութիւններով ուռած, ամենէն առաջ կը փորձենք վերջուանել կրօնքը, յաւակնելու աստիճան թէ կրօնական զայցումը անարդ ակարութիւն մըն է, աղայ մարդկութեան ծնունդ: Մեր այսօրուան դաստիարակութեան ազդած ներշնչումին հովս է այդ՝ որ դպրոցական զրասեղան-

ներու վրայէն սկսեալ կը փչէ մեր ճակտին։ Կը սիսալինք սակայն վասնզի այդ աւելորդ կարծուածը մեր անհատական ու աղջային կեանքի մեծագոյն պաշտին է գեռ։

Տիսուր իրականութիւն է այսօր՝ թէ մեր մանուկներուն և մեր ժողովուրդին համար հաւասարապէս արժէք մը չունի մեր տուած կրօնական կրթութիւնը։ Առաջինները ուրիշ պատրաստութիւններով կը գարզանան ու չեն ուզեր հին զիձերու վրայէն ընթանալ, իսկ ուամիկ տարրը սովորականին ու աւանդականին վրայ խարիսխ նետած՝ վեր չի վերցներ իր նայուածքը բացուած հորիզոններուն նայելու համար։ Այս վիճակը ամենէն աւելի որո՞ւ մտանզութիւն պարտի պատճառել, եթէ ոչ կրերին, քրիստոնէական կրօնի կամ Հայ Եկեղեցոյ պաշտօնէին, իր իշճին և Աստուծոյ առջև պատասխանատու նկատուող այն անձին՝ որ Աւետարան կը քարոզէ։ Սակայն մեր ժողովուրդին մէջ մշակուած չէ տակաւին պահանջուած հետաքրքրութիւնը կրօնքին նկատմամբ, և այդ է պատճառը որ զիտական տիսութեան պատառիկէ մը, ընկերային պարտագրուած սովորոյթէ մը և կամ այս ու այն թելադրանքներէ և մտայնութիւններէ ազգուած, հեղնական «մաս բարով» մը ըսեն կրօնքին, տակաւին անոր սեմին հազիւ ոտք կոխած։ Թեթէ բարքի և ծանծաղ կրթութեան յայտնի նշանն է այս։

Տիսուր է հոս խոստովանիլ որ մենք մեր ժողովուրդի կրօնական վիճակը թողած ենք բախտին։ Ճիշդ ատոր համար անոնցմէ շատերու կրօնական համոզումները ոչ աւետարանական են իսկապէս և ո՛չ ալ կենասկան, անոր համար մեր վրայ խուժող ազգեցութիւններու պատճառուու ամենէն շուտ քայլքայուողը մեր կրօնական հաւատաքն է։

Կրօնքը՝ ինչպէս անհատին՝ նոյնպէս և ժողովուրդի մը մէջ անկախ և առանձին ապրով զօրութիւն մը չէ։ որչափ՝ մէկ կողմէ՝ իր ազգեցութիւնը զերազանցապէս ի գործ զներով զաղափարներու, բարքերու, օրէնսդրութիւններու վրայ՝ բարոյական և մտաւոր զարգացման սատար մը կըլլայ, նոյնչափ՝ միւս կողմէն՝ ինքն ալ կ'ազգուի ա՛յն միջավայրէն որուն մէջ կը շնչէ ու կը շարժի։ Այսպէս որ եթէ իր շուրջը ներզործող ընկերային ամէն պայման համընթաց շծակցի իրեն, ինքը ամենէն շուտ խամրող զգացումն է հոգիին մէջ։

Կազմակերպուած ու զգաստ հոգիններու մէջ արթնցնելու համար կրօնական զգացումը՝ յաճախ բաւական է մատնանիշ ընել քրիստոնէական առաքինութիւն մը, վշտի մը սփոփանքը, արդարութեան մը վճիռը, հոգեկան յաղթութիւն մը, կամ շիրմի մը վրայ շրջան ընող խաչի մը շուքը։ Մարդկային ամէն սիրտ առաւել կամ նուազ ընդունակ է այդ զգացումին թաղարը ըլլալու, վասնզի մեզմէ իւրաքանչիւրի սրտի տախտակին վրայ անծանօթ մատներէ զիւրեր կան զրուած, կը բաւէ որ ինսամու մատներ և կամ ժիր ու լուսաւոր հոգիններ կարենան թափանցել անոնց խորհուրդին, յայտնաբերելու համար զայն մեզմէ մեզի։

Մեր Եկեղեցին թերացած է իր այդ պարտականութեանը մէջ, մոռնալու աստիճան զայն։

## ԿՐՈՒԾԿԱՆ

### ԺԱՄՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

Եթէ, իր տկարութիւններուն զգացումէն յառաջ եկող մտայուզութեան մեղմացումը մարդս կը գտնէ ազօթքին մէջ. Եթէ, մտայուզութեան, որուն ազբիւրը մեղքնէ, ապաշխարանքը իրեն գտրման մը կ'ընծայէ, կայ նաև տարրեր մէկ մտայուզութիւն, որուն կ'ընկերանայ իրեն մը շատ զօրաւոր փորձութիւն մը, նոյնիսկ հաւատացեալ հոգիներու ները. ա'յդ, տառապանքին պատճառած մտայուզութիւնն է: Դէտը է վախինալ որ դժբախառութեան հարուածին ներքեւ, մեր հաւատաքը տեղի տայ, և յուսահատութեան, ըմբռատութեան, բարկութեան բնազդական հակազդեցութիւնը մեղ անջատէ Աստուծմէ: Լո՛յ մը, ահա թէ ի՞նչ կ'ուզեն մեր հոգիները սահրածեցարէն, եղերական այս փորձութեան մէջ: Որպէսզի վշտէն չընկնուինք, պէտք է բարունենք՝ թէ ան իմաստ մը ունի: Մեր հաւատաքը բաւական լուսաւոր պէտք է ըլլայ որպէսզի կարենայ այդ իմաստը ցոյց տալ մեզի: Վշտը կ'սպաննէ մեր մէջ ի՞նչ որ ապրելու կը ձգտի. ան մեր ները երեւան կը բերէ ուժեր, որոնց առաջին շարժումը, բնազդական և գրիթէ անդրագարմ, մեր կամքը ընկուզել կ'սպանայ: Ի՞նչ հակազդեցիկ ուժեր պիտի դնենք անոնց դէմ, կարենալ պաշտպանելու համար ի՞նչ որ մեր ները ամենէն բարձրն է, ազատելու մեր հոգին կորաւոտէ, և օգնելու անոր, որպէսզի Աստուծոյ առջեւ ուղիղ կեցաւածք մը ունենայ: Նկատելով որ մենք գիտակից էակներ ենք և այդ պատճառով իսկ պատասխանառու՝ մենք մեզի, ընդունելու կամ չընդունելու փորձութիւնը, որուն ենթարկուած ենք, պէտք է որ մեր ընդունելու պատճառը արամարանական բլայ: Վշտաշարչար հոգին կարող կ'ըլլայ յաղթեւը ու հակառակորդ ուժերուն և նոյնիսկ իրեն դէմ միացած ամրող տիկերեքին, եթէ ըմբռնէ՝ թէ տառապիլ մեծ բարիք մընէ: Քի՛տնալ, որ հո՛ս, այս է մտայուզութիւնը մեղմացնելու պայմանը: Քի՛տնալ, ոչ թէ ի՞նչո՞ւ համար, այս կամ այն մաս-

նաւոր պարագային այս կամ այն տառապանքը քարի է մեղի համար, — որովհետեւ տպիկա մեր ըմբռնումի սահմաններէն գուրսէ: Աստուծոյ մեզի հանդէպ ունեցած վարմունքին պատճառները յայտնի պիտի ըլւան միայն վերջին գատաստանի օրը — այլ գիտնալ՝ թէ իր նախախնամութիւնը, նոյնիսկ եթէ չգիտնանք թէ ուր կը տանի մեզ, այս կամ այն պարագային, մեզի համար բարի առաջազդութիւններ ունի միայն: Արդ, Հին Կոտակարանի մէջ զիրք մը կայ, որ կ'արձագանգէ մարդկային այս գանգատին, և ամբողջովին նույրուած է տառապանքի հարցին վիճարանութեան: Յորի գիրին է: Հետեւինք այդ կոհակներուն որոնք կը տագնապեցնեն Սորոյ հոգին: այդ տեսարանը պիտի զօրացնէ մեր հաւատաքը: Անհրաժեշտ է նաև նշել հոգ թէ Յորի ժամանակ աստուածային յայտնութիւնը տակաւին անկատար էր: Նոր Կոտակարանը մեզի շատ յստակ ուսուցում մը կ'ընէ հանդիքածալ կեանքի և անոր գարձատրութեանց մասին: Ներկայ կեանքը անցք մըն է քրիստոնէին համար, պատրաստութիւն մը՝ պապայ կեանքին, ուր պիտի կոտարուի յախտենական միացումը և Աստուծոյ հետ: Ուրինմ, քրիստոնէին համար բացարձակապէս կարենոր չէ զո՞ր իր միտքը յուզենք ինդիքները ամբողջական լուծում գտնեն գերեզմանէն ասդին, և ան, քրիստոնեան, կ'օպասէ հաշուեյարդարի վերջին ժամուն: Անկասկած, ասիկա պատճառ մը չէ՝ որ քրիստոնեան արհամարհէ այն լոյսերը, որքան որ վատուժ ըլլան անոնք, որոնք կընան իրեն ընծայութիւն այս զարհուրելի խնդիքներուն վերաբերմամբ:

Եթէ, Խրայելացիներու համար, անզիի կեանքի վերաբերեալ տեսիլները երկար ատեն միտպիին, տարրում եղան, եթէ իրենց աչքերը պէտք ունեցան որոշ ժամանակամիջոցի մը՝ վարժուելու այն լոյսահրում, զորս հետզետէ Յայտնութիւնը կը բերէր, եթէ իրենց հեռանկարը, շատ մը պարագաներու մէջ, կը սահմանափակուէր միայն ներկայ կեանքով, և եթէ, վերջապէս, վշտին ինդիքը, նկատի առնուած ներկայ կեանքի պատճառներու և վարձատրութիւններու տեսակէտէն, իրենց հոգին կընար միջնել յուսահատութեան մօտ անձ-

կութեան մը մէջ, ուրախ ենք նկատելով՝ թէ ինչպէս այդ իմաստուն հոգիներէն ումանք, մութին մէջ, գիտէին գտնել զիւրենք Աստուծոյ տանող հանապարհը:

## Ա

Յօրի գիրքը թուղթին վրայ կը քանդակէ յիշատակը Խորայէրի օտար մարդու մը, որ երկար ատեն ապրած էր ճոխութիւններու մէջ, և հակառակ ատոր, արդար էր, ուղղամիա էր և կատարեալ բոլցոր տեսակէտներով։ Բայց, ահա՞, օր մը, վիշտը այցելց իբրևն, նատ մը փլուզումներու բնիցաքին, զրկուեցած իր բոլոր հարստութիւններէն, իր բոլոր զաւակներէն։ Վասուեցան մարմններ, առողջութիւնն, և վերածուեցաւ մարդկացին ձորձի մը, ինքինքը վտարեց մարդկային ընկերութենէն, և օրերը անցուց գիշելին գոներուն առջիւ, նստած՝ աղբակոյտի մը վրայ, մէկը այն աղբակոյտներէն, զորս կը տեսնենք այսօր ալ, այնքան յաճախ, Պաղեստինի քաղաքներու և գիշերու մուտքին առջիւ։

Երբ իմացաւ կորուսով իր բոլոր հարստութիւններուն և զաւակներուն, Յոր, երկրին սովորութեանց համաձայն, սուր պահեց, պատուեց վերարկուն և ածիւեց գլուխ, բայց անմիջապէս վերջ երկրպագութիւն ըրաւ և պաշտօց զԱստուած ըսեւով։ ՄԵրկ ելայ մօրս որովանէն, և մերկ պիտի վերագառնամ հօն։ Տէրը առուաւ, Տէրը առաւ, թո՞ղ իր անունը օրհնեալ ըլլայա։ Անյդ բոլորին մէջ, զիտել կուտայ Սուրբ Գիրքը, Յոր չմեղանէց երեք և գէլ բան մը ըստան Աստուածոյ դէմու։

Երբ հիւանդութիւնը հասաւ իր անդամներուն, կնը զինք մղեց Աստուած անիծերու և չվախցաւ նոյնիսկ ըսել։ Ոկը յարատեկե՞ս ուղղամիտ մեալ, անիծէ՞ զԱստուած և յետոյ մենիրք։ Եւ Յոր կը պատասխանէ անիծիապէս։ Այուն անմիտ կընկան մը պէս կը խօսիս։ Աստուծմէ կ'սասանանք բարիք, ինչո՞ւ չստանանք նաև չարիք։ Բայց վիշտը երկարելով՝ համբերութիւնը յունեցուց, Յոր անիծեց իր ծնած օրը։

Գրքին էական մասը կը գտնուի ճառաբրու և անսոց պատասխաններուն մէջ, ուր հոգիները կ'երեին իրենց ամրող մերկութեամբ։

Այժմ, փորձնեք թափանցիլ Յորի հոգին ներս և ապրինեք իրեն հետ այդ վըշտագին վայրկանները։ Սբրազն գրքին հեղինակը, գրքին սկիզբէն իսկ մեզի կը մատնանշէ Յորի տառապանքներուն պատճառը։ Տեսակ մը պայքարի հրաւեր է ան, զոր Սատանան կ'ուղղէ նոյնինքն Աստուծոյ, որ անոր արտանութիւն կուտայ փորձել իր ծառան։ Գրքին եզրակացութիւնը մեզի մինչ այս տեղ, ուր ան կը միանայ նախանամական գծին, Աստուծոյ կամքին կատարեալ միացումով մը։ Վիճաբանութեան ջերմ կետաքրքրականութիւնը յառաջ կուգայ տառապող արգարին, Աստուծոյ ծրագիրներու անտեղեակ ըլլալէն, ծրագիրը՝ որ պիտի յայտնուի լիովին, ողբերգութեան վախճանին։ Պէտք չունիմ ձեզի մատնացոյց ընկելու՝ թէ որքան խորապէս մարդկային է և մեր արդի իրականութեան համապատասխան, ինդիրը այս կերպով ներկայացներու ձեզ։

Երբ իր բանեկամենիքը երկար ատեն անշռուկ իր քով կը կենան, վշտին սաստակիթիւնը, քրծութեանց յարատութիւնը, Յորի պայծառ և ուղղի հոգիին վրայէն ամպ մը կ'անցնեն, և զինք կը մղեն գանգտելու։ Ան կանիծէ իր ծնած օրը։ Անոր կը թուի թէ ինք խաղալիկն է չար ուժերու, որոնք հաճոյիք կը զգան զինք չարչարելէ։

Անչո՞ւ համար գմբախտներուն լոյս տրուի,

Եւ կանք՝ անոնց որոնց հոգին լեցուն է գանոնութեամբ,

Անոնց որոնք մահուան կ'սպասեն ու մահը չի գար,

Անոնց որոնք զայն զանձէ մը աւելի կ'սպասեն,

Անոնց որոնք երջանիկ են, ուրախութենք կը ցնծան,

Եւ կը հրճուին երբ գիրեզմանը տեսնեն . . . ո

Այս խօսքերը կ'ըմբռստացնեն իր երեք բարիկամենիքը, որոնք լուս կ'զգան՝ թէ իրերու գէմ եղած անէծք մը, Անէծք է նաև Անոր, որ զանոնք ստեղծած է։ Կը չա-

նան, երկար ճառերով, ապացուցանել Յուրին՝ թէ Աստուած առանց պատճառի իր արարածները չի պատժեր և ան ոչուրախանար անմեղի տառապանքներով։ Յորի սխալ մտածումը մարելու համար, անոնք ցոյց կուտան այն իմաստը, զորունի վիշտը, բատ իրենց, և կը յիշեցնեն մեղքի գաղտափարը։ Տառապանքը պատժէ մըն է։ Այս է միակ միսիթարութիւնը, զոր երեք բարեկամները իրեն կը ցուցնեն։ Ահա՝ թէ ինչպէս կը խօսի երեքէն, ամենէն չափաւոր լիկու ունեցողը։

«Փնտուէ յշատակներուդ մէջ։ ո՞ր անմեղը կորսուցցաւ։

Եւ տեսած եմ որ անօրէնութիւն ցանողները անոր պառուզ կը հնձեն։

... Եթէ ես քու տեղդ ըլլայի, կը դառնայի առ Աստուած, իրեն կ'ուզդէի իմ աղօթքս . . . . Երանիկ է այն մարդը, զոր Աստուած կը պատժէ։ Մի՛ արհամարներ Ամենակարողին ուղղիչ պատիժը։ Ան կը բանայ վերքը և զայն կը կապէ, ան կը զարնէ, սակայն անոր ձեռքը կը դարմանէ։

Փորձութիւնը պիտի զադրի ուրիշնեթէ Յոր իր յանցաւոր ըլլալը բնդունի և հայցէ Աստուածոյ ողորմութիւնը։

«Ճաշտուէ Աստուածոյ հետ և հանդարտէ, այսպէսով վերասին պիտի գտնեն քու երշանկութիւնդ։

Պիտի բարձրանաս եթէ վերադառնաս Ամենակարողին։

Եթէ բնակարանէդ հեռացնես անօրէնութիւնդ։

Ո՞հ, թող Աստուած պահէ մեզ, թէն բարի նպատակով կատարուած, բայց անշըրջանայից այս կարգի միսիթարութիւններէն։

Այս պատճառարանութիւնները, ապիկար և տաղտկալի պնդումով մը ներկայացուած, կը բորբոքեն միայն Յորի զայրոյթը։ Եւ ան կ'արտայայսուի այնպիսի շեշտերով, որոնց գառնութիւնը նախատական կը դառնայ իր կարծեցնել միսիթարիներուն հանդէպ և Յոր գիւրութեամբ կը փաստէ՝ թէ որքան քիչ կը պատշաճն իր պարագային բնացագործութիւնները։ Ու մենք կը լսենք Յորը, որ այս երկար վիճաբանութիւններէն վերջ, կը յիշէ անցած օրերը։

«Ո՞հ, կը գոչէ, ո՞վ պիտի վերադարձնէ ինձի անցած օրերը։ օրեր ուր Աստուած կը պահպանէր զիս . . . օրեր ուր զաւակներո կը ըլլապատէին զիս։

Եւ ան կ'ոգեկոչէ, որտաճմիլիկ մելամարձութեամբ մը այն պատիւները, զորս երիտասարդ ու ծեր իրեն կ'ընճայէին երբ անցնէր գիւղի փողոցներէն։ Փուքրեն ու համեստները, ազնուականներն ու իշխանները, բոլորը զինք կը յարգէին և լուսթեամբ կ'ունկնորդէին իր կարծիքներուն, որովհետեւ անոնք գիտէին՝ որ Յորի նորին արգարութիւնը զգեցած էր պատմուանի մը պէս։ բոլորը իր զրայ վստահութիւն ունէին։ ան սաշքն էր Կոյրին և ոտքը կալին։

«Եր իրենց մօտենայի առաջին տեղը կուտային ինձի,

Կը բազմէի, իր շքախումբով շրջապատուած արքայի մը նման,

Միմիթարիչ մը պէս, վշտահարներու մէջանեղու։

Ու կիմա՞ . . . Ա՛խ, ի՞նչ հակադրութիւն . . . ան նշաւակ է իրմէ երիտասարդ մարդոց ծաղրին։ Բոլորը իրմէ կը ոսոկան և խոյս կուտան։ Ի՞նչ ըրած է։ Անկասկած, կատարեալ անկեղծութեամբ մը, ան բացարձակապէս անմեղ ըլլալու յաւակնութիւնը չունի։ բայց որքան անհամեմատական են կրած տառապանքները բաղդատելով այն մեղքերուն, զորս կրնար գործած ըլլալ իր տկարութեան մէջ։

Եւ ահաւասիկ այն գիծերը, որոնք որոշ կերպով կը բարցուցցան իր կեանքին արգարութիւնը։

«Աչքերուս հետ ուխտ ըրած էի, ի՞նչպէս ակնարկս կոյսի մը վրայ դարձնէի։

Կ'ըսէի ես ինձի։ Աստուած ի՞նչ բաժին պիտի հանէ ինձի երկինքէն,

Ու բարձր տեղերէն ի՞նչ ժառանգութիւն։

Կործանումը ամպարչտին սահմանուած չէ»

Եւ զժբախտութիւնը՝ անօրէնութիւն գործողներուն։

Աստուած չի տեսներ իմ բոլոր ճամաներս,

Եւ բոլոր քայլերս չի համբեր։

Եթէ սուտի արակետին հետեւցայ,  
Եթէ սոքերս գէպի նենդութիւն վա-  
ղցին,

Թող Աստուած զիս կըոէ արդար կը-  
շիոքով,

Ու ան պիտի ճանչնայ իմ անմեղու-  
թիւնս:

Եթէ սոքերս խոտորեցան ուզիղ ճամ-  
բայէն,

Եթէ սիրտս հետեւցաւ աչքերուս,  
Եթէ ձեռքերուս արատ մը փակաւ,  
Թող ես ցանեմ և ուրիշ մը հնձէ,  
Թո՞ր իմ զաւակներս արմատափիլ ըլլան:  
Եթէ կին մը օրերս կրապուրեց,  
Եթէ գրացիիս զբան առջն զարանակալ  
սպասեցի:

Եթէ սպասաւորիս կամ ազախնիս իրա-  
ւունքը ուրացայ,  
Եթէ ինձի հետ վէճ ունեցան,

Եթէ աղքատներուն մերժեցի իրենց  
խնդանքը:

Եթէ որբեայրիին աչքերը արցունքով  
լեցուցի,

Եթէ հացս առանձին կերայ,  
Ու անկէ որդն ալ իր բաժինը չունեցաւ,

Եթէ թշուառի մը առանց հագուստի  
փճանալը տեսայ,

Եթէ թշնամիիս կործանումով ուրա-  
խացայ,

Եթէ ճամբորդին գուսոս չբացի,  
Եթէ ես ծածկեցի թերութիւններս, ինչ-  
պէս կընեն մարդիկ,

Եւ անօրէնութիւններս սրտիս մէջ պա-  
հեցի,

Ժողովուրդէն վախնալով,  
Ընտանիքներու արհամարհանքէն վախ-  
նալով,

Հաեցի և չամարձակեցայ զրանս սե-  
մէն գուրս ելլել . . . .

Ո՞ւ, ո՞վ պիտի բերէ մէկը որ ինձի  
ունկնդրէ:

Ահա' իմ փափաքս. թող Ամենակարողը  
պատասխան տայ ինձիս:

Հ. Պ. Ա.Ա.Ա.Ա.

Թրգմ. ԵՐԱԲԵԿ Վ. Ա. ՐԴՒԱՆԵԱՆ

(Մասցաւը յալուրէ)

## Ի ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՈՋԱՀԱՅԱՑ

### ՔԱՐՈՋԻՕՍՈՒԽԹԵԱՆ

#### ԱՐՈՒԵՍՏԻ ՄԱՍԻՆ

III. ՈՒԺԱԿԱՆ ԿԱՐԴ (l'Ordre dynamique)

Գրեթէ ակամայ գործածեցի օարժում  
բառը կայական կորցի վրայ եղած այս  
խոսքերուն մէջ: Որովհետեւ կայական կար-  
գը, ճառին մէջ, իսկապէս վերացում մըն  
է միայն: Ճառը պէտք է քայէ, պէտք է  
իր նպատակին ընթանայ: Բայց շարժումը  
ինքն ալ կարդ մըն է: Կէ՞ք տաներ տիեզ-  
րելին մէջ ալ ուր կարց արդինքն է  
փոխանակութեանց, առանց որոնց ցանու-  
ցիր տարրեր միայն պիտի ըլլային հոն: Միեւնայն բանն էր որ տեղի կ'ունենայ կեն-  
սաւորին մէջ ևս, և միենայն շարժառիթ-  
եերով: Գործարանական փոխանակութեան-  
ները մեր միութեան սկզբունքն են հոգի-  
գաղափարին կառավարութեան ներքեւ: Եւ  
միեւնայն բանը կը գտնուի թէս նոււազ տե-  
սանելի կերպավ: ճարտարապետութեան ար-  
ուեստին և բոլոր միւսներուն մէջ: Արևնին  
միութիւնը կը շինուի խարիսխէն՝ որ կը  
կրէ զան, բառնէն՝ որ անոր կը փոխանցէ  
ուղղահաց բեռը, խոյցին՝ որ կ'ընդու-  
նի այդ բեռը և կը լանայ, զայն ցուց-  
նելու համար: Գեղեցկութիւնը ուրիշ բան  
չէ հոս, եթէ ոչ ծանրութեան արդինք-  
ներուն բարւոք բաշխումը. ու տգեզու-  
թիւնը՝ զօրութեան անհամեմատականու-  
թիւն մը: Արձանագործ ութեան ևս միւս  
կերպնկալ արուեստներուն մէջ, գիտենք  
թէ շարժումը ևս աւելի կարեւորութիւն  
ունի քան ձեւը: Կեցուածք մը այն տան  
միայն կեղեցիկ է, երբ կ'արտայայտէ կա-  
տարուած կամ կատարելի չարժում մը,  
շարժումը վերահասութիւն մը կամ զիւրու-  
թիւն մը որուն իր գործով մասնակից կ'ընէ  
նիքինքը գիտողին երեւակայութիւնը:  
Խոտէնի աշքին, հնութեան արուեստը և  
Միշէլ Անժի արուեստը իրարմէ կը զանա-  
գանուիր շարժումի բնութեամբ միայն:  
շարժում՝ որ հնենքուն մօտ աւելի ներ-  
գանչնակ է, իսկ Ֆլորենցիին քով՝ մանա-  
ւանդ հակագրեալ:

Պէտք չկայ ըսելու թէ երաժշտութիւնը շարժումն կ'ապրի, թէ անոր միութիւնը համագումար մըն է պահերու, և գործարանաւորութիւն մը ժամանակի մէջ՝ իրերայաջորդ փուլերու Ա՛ն է որ ամենին աւելի կը նմանի ճառի, ու համանուազը, մասնաւորաբար Պէթհովէնեան համանուազը, ուժականութեամբ այնքան կզօր, ճշմարիտ երաժշտական ճառի մը նկարագիրն ունի: Ասոր համար չէ՞ միթէ որ վերջը, թիներուդին մէջ, խօսքը բնականորէն կուգայ աւելիալ անոր վրայ:

Ըսի՞նք ուրեմն թէ քրիստոնէական ճառաին յատակագիրը պէտք է ուժական լինի՝ միաւորական լինելու իր ձգտումն հետեւանքովը նոյն իսկ, իրը յօրինուած ներկայանալու իրողութեամբը նոյն իսկ: Հոս խնդրոյ առարկայ եղած յօրինուածքը՝ յօրինուածք մըն է ոյժերու, յօրինուածք մըն է ժեւուերու, այս բաւանի բոլոր առումներովը, յօրինուածք մը զաղաքարաբանական, երեւակայտական, զգացական, բառական, ճայնական նմանածեական շարժումներու: Սկզբունքի մը գէպի եղակացութիւն մը, վիճակի մը գէպի վիճակ մը, յառաջացում մըն է ան, ու առաջիրան՝ որ կը գէծ ճամբան:

Բառական չէ որ գաղափարները գտառարենք, պէտք է զանոնք անէնքը գէպի մէկ կէտ ուղղենք. պէտք է որ բանակի մը պէս կարգի զնենք զանոնք՝ յաղթական յարձակումնի խնդրի: Դիւցանական տեսակ մը խոյանքը ճառին կուտայ աւելի մրութիւն և աւելի ծանրութիւն՝ քան անշարժ տրամադրութիւնը մը: Հոգեկանութիւնը, որ հոգեկան և գեղագիտական ներգաղնակութեան համար այնքան թանկագին յատկութիւն մըն է, հոս արդիւնքն է յառաջնազարդ գնացքի մը: Որուն կը հրամայէ նպատակէտ մը: Նպատակին է որ կը սաւառնի միշտ լաբրումի մը պէս, գէպի ան կ'ուղղուինք ու ի՞նքն է որ կ'ընկերանայ ձեզի, ինքը կը ճշտորչէ ուղղութիւնն ու գնացքը: Կայականի և ուժականի այս բաղակցութեամբն է որ կը ճշմարտուի, արագ և կարծես հեղեղառասա ճառին համար, թասգալի նշանաւոր սահմանումը: Կետերը ճամբաներ են, որոնք կը քալեն և կ'առաջնորդեն ուր որ մարդ կ'ուգէ երթալ»:

Որպէսզի այս պայմանը իրականանայ,

ակներեւորէն էական է որ որոշագէս կետադրուած նպատակի մը ճշտումը ընկեք ձեզի համար. Կողմէ մը ընտրէք և կարելի եղածին չափ կարեւոր կողմէ մը, որ, անզամ մը զարկը տրուելէն վերջը, ա՛լ թոյլ շտայ ձեզի՝ որ եւ է յետազարձ շարժումն Անպատճառ զայն յայտարելու պէտք չկայ. Ճեր գիտաւորութիւններուն մասին որոշ չափով մը խորհրդածութիւնը կրնայ օգտակար ըլլալ ունկնդիրներուն ուշագրութիւնը և գործակցութիւնը գրգռելու տեսակէտով: Մարդ կը սիրէ անձ անօթ բայց նոյն ատեն կահուած նպատակ մը՝ որ ինքնընքը գուշակել կուտայ, և որուն մէջ հոգին կուգայ իշնալ հեշտանքով մը որ հաստատուած նախատեսութենէ մը և նոյն ատեն անակնկալի զգացումէ մըն է շինուած: Բայց ինչ որ գուք ուրիշէն գեռ քօղարկուած պանկէ կ'ուգէք, պէտք է ձեզի համար պայծառափայլ լինի. զայն տեսութենէ կը ընդցնիլը կամ ձեր անկէ երես դարձնելը, որչափ ալ անշան անցնի, աններիի յանցանքն: Ա.Ա.էն ինչ որ գուրք կը թողուք անկէ, մեռած նիւթ, խափանարար խանում և արգելք պիտի ըլլայ միայն: Խրուեստի մէջ, ինչպէս կենաքի մէջ ամենէն մեծ յանցանքը իր ճամբան ընորել ու անոր հետեւիլ չքիտանան է. Ա.Ա.էն մեծ սիսալանքը՝ թափառանքն է» (La plus grande erreur c'est d'erre), ինչպէս կ'ըսէ Նարլը Բէկեյ:

Չմունանք սակայն որ եթէ այդպէս է ճշմարիտ ճառի մը, իսկական ճառի մը ճշշչ գրիտ օրէնքը, խնդրը կը տարբերի սակայն բարձրածան խոկումի մը պարագային, ինչպէս կ'ընենք, զոր օրինակ, առանձնացումի օրուան մը առաւոտն և երեկոյան:

Հոս ա՛լ խնդրը գաղափարները տաենարտորչն շահագործել կարենայուն վրայ չէ. անկնդիրն է որ յանձն կ'առնէ օգտագործել զանոնք: Բայց աստի, միջին սեռ աւելի կան:

Բայց վերագաւռնանք բուն ճառ ըսուածին, որուն ուժականութիւնը զեռ յիշատակելիք ուրիշ պայմաններ կը հարկադրէ: Ամենէն առաջ, հոսանքը անոր մէջ այնքան աւելի աչքուու և այնքան աւելի արագ պիտի լինի, որքան աւելի ընդարձակ է յատակագիծներ: Ուրիշ միջոց չկայ բնաւ գործանալուու համար նիւթերու ցանկի այն տպաւորութիւնն որ ճառին մէկ վերքն է:

ինչպէս որ քաղաքագէտը, երբ տեսնէ որ շատ են իրարու հետ անհամաձայնութեան մէջ եղողները, արկած ախնդրութեան մը կը մէջ զանոնք, որպէսզի իրարու հետ չկուռին, նոյնպէս և գուք, երբ ձեռնելի շատ տարրեր ունիք, զանոնք խիզախօրէն գէպի նպատակը մղեցէք. թո՞ղ անոնցմէ ոչ մին գուրը չժամփի կամ չոտանակախուրի: արգառնթինը գեղազիտական միութեան երաշխիք մըն է ձեզի համար՝ հոն ուր գիւրաւ պիտի տիրէր ցրումը:

Ետոյու յիշեցէք, այս նոր գետնին վրայ կիրարէլու համար զայն, ինչ որ ըսկինք հակազդութեանց հարկաւորութեան մասին: Այն ատեն խնդիրը, որնէ կրնայինք այդպէս կարծել, յժենքու հակազդութեան մը վրայ էր, բայց ձեզի համար պէտք կայ շարժումներու հակազդութեանց, արագութիւններու և գատողութեանց, զործողութեան լուսւթեանց նմանող զագարումներու ևս: Մասնօթ է թէ լուսութիւնը ինչ մեծ արժէք ունի յօդաւորեալ խոսքին, ինչպէս և համանուագին համար: Տարպիկ խարխափանքներ ալ կան, ինչպէս խարխափանքները մարդու մը, որ իր համարն կը վընտուէ, ու յանկարծ կը խոյանայ անոր մէջ, կուռ և գրեթէ չնշասպառ տրամախուռութենէ մը վերջ, թուացում մը պիտի ունենաք, մեծ չարժումնէր մը վերջ՝ ընտանի երթեւեկ մը: Այդ կերպով, ոչ թէ պիտի կորսնցնէք նպատակը, այլ աւելի պիտի ժողվէք ձեր ոյժերը՝ անոր հաննելու համար: Վերեր և գարեր պիտի ունենաք, երրորդ տարողութեան մէջ շարժումներ, որոնք ձեզ գիսմածին ամենօրեայ թօնին պիտի անցնեն: Պիտի փորձէք խոտորումներ ընել՝ փոյթ ու խիստ վերադարձ մը կատարէլու համար: Զեր արկած ախնդրութեան մէջ առնդուխով վերելակումը, գետնասող գնացք, կրանիթէ մագլում, ճաւպուկ անկանեներ պիտի ունենաք, որոնց մէջ դիւցանական վնանք վնասող մարզը պիտի չվնասուի ընալ, և հակառակ շարժումներ պիտի ունենաք նոյնպէս, ինչպէս երաժշտութեան մէջ, կարելի է անոնցմով մեծ սպատորութիւններ ձեռք բերել: Սայոդ է թէ, ձեզի համար, հակառակ շարժումները պիտի չկարենան միաժամանակ ձեռք բերուի: Խնդիր չէ սակայն, Միաժամանակութիւնը մը կայ նաև լայն իմաստով:

Ամբողջ ընդդայնում մը կրնայ կառուցուիլ հակառակ ուղղութիւններով իրթեւեկի մը սկզբունքին վրայ, և շատ տպաւորիչ արգիւնք մը ունենալու: Մեղաւորին և արդարին այս աշխարհի վրայ և միւսին մէջ ունեցած վիճակը շատ լաւ պիտի յարմարէր տարու: Դժբախտ առաքինութեան առերեւոյթ անկումները, որոնք իսկապէս բարձրացումներ են, և որոնք առերեւոյթ չարագետք մը վերջ աստածացման կը փխուարկ կրնին: Ճիշդ անոր ներկակը՝ սուս բարձրութեան մէջ եղող մեղաւորին համար: Հակառակ շարժումը այս է անա, ու նոյն խոկ կրնակ փուլերով: Այս տեսակէտապ, կարծես թէ կարելի է ճառը բաղդատել հեղեղի մը հետ, որ յորձեռանդ կը պտուացի արգելուի մը լուրջը, կամ աւելի բոցի մը հետ՝ որ թէ ուղղաբերձ բայց խստացուած լիզուներ ունի, որոնք կը թրթռան, կը տատանին, յաճախ իրենք իրենց վրայ կ'իյնան, յետոյ նորէն կը կանգնին ու կը խոյանան: Այս խաղերը որոնք կը դիւթէին Եէն ֆրանսուան եղբայր կրակին այս խրոխանքն ու ազնուականութիւնը գեղեցիկ խորհրդանշան մըն են: Քրիստոնէական ճառը կրակ մըն է: Տանք անոր՝ կրակի ընթացքը: Գէտք չէ որ անիկա նմանի արուեստական վառելափայտին, որուն՝ կրակի խարկանքը տալու համար՝ կարմրցուցած են այս կամ այն կողմէրը, և որ սակայն կրակին կենդանի թրթիւը չունի:

#### IX. ՄԻՒՐՈՅ ԿԱՐԳԸ

Կրնայինք հարցնել մենք մեզի: ըլլայ անմեղութեամբ, ըլլայ՝ քիչ մը չարամճնիւթիւն խառնելով մէջը, թէ ամէն ինչ որ կ'սանք այս կայական կամ ուժական յօրինումին մասին, այսպէս կամ այնպէս՝ առաքելական է ստուգիւ: Գիտենք թէ ասկիս արուեստ է, բայց նոյն արգեսք համաձայն է անիկա Աստուծոյ Հոգիին, այն Հոգիին որ չնչէ ուր և կամիշ, այն Հոգիին որ մեր ներքին օրէնքն է, և կ'ուզէ ըլլայ նաև մեր ունկնդիրներուն: Քննութեան արժանի կէտ մը կայ հոս, նկատողութեան արժանի բան մը:

Բասգալ ճառին երկու կարգ կը գատուցէ: Կայ, կ'ըսէ, մտքի կարգը, և կայ սրտի կարգը, սիրոյ (ամօց), սատուած այլն

սիրոյ (charité) կարգը։ Իր միշտ այնքան ուշագրաւ իրապաշտութեամբը, կը գրէ ան։ «Սիրոյ պատճառները կարգաւ յառաջ թերեւով՝ մարդ չապացուցաներ թէ պէտք է սիրուի։ ծիծաղելի պիտի ըլլար այդու։ ինչո՞ւ ծիծաղելի, վասնզի այդ անխուսվ քալուած քը ապացոյց է ինքնին թէ չէ յուղուած, թէ հետեւարար կ'անզիտանայ Մէրը, սէր պահանջելով հանդերձ Զառեշտական հակագրութիւն։ Միծաղելի բան։

Բայց նոյն բանը չե՞նք ըներ միթէ մենք, երբ շատ իմաստուն կիրապով «կարգան» կը ցուցենենք զ Աստուած սիրելու, մեղքին խուսափելու, մեղքաւորը անգունզին զառիթափին վրայ կեցնելու, հոն՝ վերը մեղք սպասող հրաշալի, անշափելի և անվերջանալի բարիքները հետազօտելու շարժապիթները — Աւազ, այս, քիչ մը։ Ասոր համար է որ այդպէս չէ վարուած ոչ մեր Տէրը, և ոչ Պողոս, ինչպէս կը բացատրէ Բասգալ նշանաւոր հատուածին մէջ։ Եթիսուս և Պողոս սիրոյ կարգը ունին և ոչ միտքի, զամանզի կ'Աղէին տաքցնել և ոչ թէ սովորեցնելու։ Ուշագրութիւնն, անոնք կ'ուղէին սովորեցնել, բայց ոչ թէ այնպիսի ուսուցում մը, որ կանգ առնէ ինքնինքին մէջ։ անոնք իրենց նայուածքը կ'ուղէին սիրոյ և գործութիւնն, ինչ մենք . . . մենք պէտք է խնամքինք, և առանց խնամքութեան ոչ մէկ մեթու ընտրենք։

Եթէ մենք մեր Տէրը կամ Պողոս ըլլայինք, կամ գոնէ Ս. Օգոստինա, Ս. Վէնսան Ֆէրրիէ կամ Արքի աւագերեցը, պիտի կարինայինք չմտանուուի յօրինումի օրէնքներով, վասնզի վերին Հոգի մը պիտի կատարէր յօրինումին գործը մեր մէջ։ Պիտի բաէինք, ինչպէս Ս. Վէնսան Ֆէրրիէ, կրկին փորձառութիւնէ հետքը, որոնց մին անյաջող անցած էր՝ շատ պատրաստուած ըլլալուն համար, և միւսու յաջողած՝ վասն զի Բանին էր անձնաւոր եղած։ «Չեմ զարմանար, երէկ Ս. Վէնսան քարոզեց, այսօր Յիսուս Քրիստոսն Բայց մենք սուրբեր չենք, սուրբերուն միջոցները չսնինք, ատոր համար պէտք է սակայն որ մեր միջոցներէն ալ մենք զմեզ զրկենք։

Ասուածածային սիրոյ և ընկերային պատշաճութեանց համար ալ նոյն բանը պէտք է ըսենք, Ասոնք անհրաժեշտ պիտի չըլլային, եթէ լիուլի սէր մը աիրէք, անձնիւր ո՞ք

ինքզինքին մէջէն պիտի հանէր զանոնք, ու փոխանակ սորվուած պատշաճութեանց, կեանքն իսկ պիտի ունենային։ Այսպէս էր որ կ'ըսէր Ս. Օգոստինաս Պօղոսի համար, թէ առանց վրան մտածելու, և առանց անունն անգամ գիտնալու՝ փոխանուութիւններ հնարած էր, Բայց քանի որ չունինք այդ կատարեալ սէրը, պահնք ինչ որ անոր տեղը կը բռնէ և անոր կը ծառայէ, փորձելով կետզհետէ անով տոգորել ամէն բան։

Սրդ, այս տոգորումը առանց հետեւանքորուու պիտի չմասայի Սէրը գնելով ճառին մէջ — և ոչ միայն անոր նպատակին մէջ — հարկաւորաբար մտցուցած կ'ըլլանք անոր մէջ, չափով մը, սիրոյ կարգ։ Ի՞նչ բանի մէջ կը կայանայ այս կարգը, նոյն այն էական բանին մէջ՝ յորում կը կայանայ միտքի կարգը։ այսինքն հետազօտուած նպատակին համար եղած կարգաւորումին մէջ, բայց նպատակին է որ կը փոխուի, կամ մանաւանդ — քանի որ գրեթէ միշտ նոյնն է՝ շեղում չեղած պարագային — աւելի բռնական և աւելի անմիջական ազդեցութիւնն մը կը ստանայ։ Ի՞նչ պէտք է ընել հետեւարար։ Լաս թագավոր, որեւ գրուած կարգը այն ատեն կը կայանայ զըլիաւորաբար շեղումին մէջ մէն մի կէտք վրայ, որ կատ ունի վախճանին հետ, զայն ցուցնելու համար միշտ։ Կըսէ զիլաւորաբար, զամանզի սիրոյ կարգը աղկեցութիւն ունի ամէն պարագայի համար, որ կը շահագրդէ սէրը։ բայց նպատակ պարագան գլխաւորը ըլլալով, անոր հետ ունեցած վերաբերութեամբ է մանաւանդ որ կը բացատրուի այսպէս արտաքոյ տրամարանութեան հարկազրուած կարգը։

Իրողութիւնը սրտագրաւ է Պօղոսի մօտ։ Իր նամակներուն ստորագրութենէն սկսեալ, անոր տիրապետող զազափարը այնպէս բռնէ, ու զինքը ընդ քարշ տանող առաքելական եռանգը այնքան կզօր, որ կը տեսնես թէ ինչպէս իրարու հետեւէ կը շարէ ձգումնաւոր այն «շեղումները», որոնց մասին կը խօսի Բասգալ, Գրականապէս, Հռովմայեցոց Թուղթին սկզբնաւորութիւնը, սեռականներու իր շըլքէժովը, ծաղլականի պիտի մօտենայ։ Բայց գրականութեան մասին է մեր խօսքը։ Առաքելական մտածումը այնքան ներոյժ է հոն որ կը պայթի, ու առեմբը՝ գեռ ձեռքէն դուրս

չեկած՝ կը հայթի։ Ասոր համար, ի՞նչ աշխատութեան պէտք կայ, այդ ժամանումը վերստին գտնելու համար անոր բիկորներուն մէջ, Բայց, ատոր փոխարէն, ի՞նչ ջերմութիւն, և կեանքին ի՞նչ ապաւորութիւն։

Ընդլայնումի ընթացքին, տրամարանութիւնը պէտք է մէկդի հրուի ամէն մէկ քայլին. բառական տրամարանութիւն եւ բանական տրամարանութիւն պէտք է տեղի տան գաղնութեամարանութիւնը առ առջն, որ արտին տրամարանութիւնն է նոյն իսկ. տրամարանութիւնն՝ որ ինքզինքը հաղորդական կը զգայ, և ուրիշ բանի շանկար։

Առաքեալը տրամարան մը չէ, տրամարանութիւնը իր աղախինն է միայն. ճառուի ճարտարագէտ մը չէ, ճարտարագիտութիւնը կը հնազանդի իրեն. երբ պէտք ըլլայ, կը ծաղրէ զայն. կը խօսի իք ժամու և ի տրամաժամու։ ամէն բանի մէջն կը նետէ փրկչ բարու, պէտք է կարգեցն կործ անեւը, որ զի՞նքը կը տանջէ։ Ան պիտի վերազանայ կառուղղողական տրամարանութեան՝ հնու ուր պիտի կրնայ անհիկա ծառայի իրեն։ Պօսոսի մէջ խօստ տրամարանական արուեստով մը յօրինուած գլուխներ ալ կան, բայց երբ տրամարանութիւնը արգելք բառայաջնուայ կ'ըսէ անօն։

Գարկեշտ քարոզիչն համար, որ Պօզոսս մը չէ, որ, չունենալով միտքի նոյն խոյանքը՝ պարտի գործ ադրբէ մարդկային խօսքի սովորական յառաջնազգութեալը, բան մը կայ սակայն, որ պէտք է պահէ կարգը գերազանցող այն կարգէն, որ անկարգութեան ձև կ'առնէ միջոցներու շարքին մէջ. Գալաքաններուն կարգը լաւագոյն փրկելու համար, «Ասուությու որդիներուն օգուտը գեհազոյն օրէնքն է իրմին», կը զրէ Պօսիէ։ Անպազյ սերունդն, կամ աւելի համեստօրէն՝ ունկնդիրներուն մէջ նզած գեղարուեստասէրներուն և անհանոյ լինելու վտանգը յանձն առնուլը փաստօրին համար միան գժրախտութիւնն է. տուքեալին մտանգութիւնը ուրիշ տեղ է. ու լաւ զատաւորը առաքեալին կողմէ պիտի ըլլայ այս ինքորոյն մէջ, Բառզալ աղէկ կը ցուցնէ զայն։ Ասոր պատճառը այն է որ նիւթը, այսինքն նիւթին տրամարանական պահանջները, պերճախօսութեան մէջ, վնական կշիռ կ'ունենան այն ատեն միայն, երբ համաձայն են խօսքին դրդապատճառ եղած և զայն արդարացնող նպատակին հետ։

Ի՞նչ է մեր ուզածը՝ սրբազն պերճախօսութեան մէջ, սիրտերուն մէջ մըսց նիկ Յիսուս Քրիստոս. պէտք է ուրեմն այդ մասին խօսի անգաղար։ Աւոր գայու համար միջոցներ կան. միջոցներ կան նոյն պէս անոր վերադառնալու, երբ զայն կորսցնցնենք, կ'ունենանք յաճախանքը այն նուրիսական համագեղերուն, որոնք են աշօթքը, խոկումը, յաւիտենական բաներուն որհուումը։ Յօրինումին ցունց մը տալու համարժեք է այս Այդ բանին մէջ ան չուուց պէտք է նրբաւեսութիւնն, պէտք է անոր պատճի առիթը վնասութիւն, բայց նաև, ի հարկին, պէտք է ստեղծել բայց։

Այս մասին Ն. Ալեքրմէն երկիրազած և ճիշդ կանոն մը կ'աւանցէ։ Կ'ուզէ որ աշօթքին միջոցին, որ՝ իր կարծիքով՝ միշտ քարազէն առաջ ըլլալու էր, եթէ ունկնդիրը յուզկելու բնոյթն ունեցող զաղափար մը գայ միտքը, պէտք է առանց վարանելու որգեգրես զայն, եթէ նոյնիսկ արդէն կազմած ծրագրեդ և անոր բնակն իրագործում էր արտաքոյ բան մը ըլլայ այն։ Եօյն հոգին, որ ձեզի շնչած է այս մտածումը, պիտի օգնէ ձեզի, որ օգտագործէք զայն, առանց որւեւ օրինական զիւրագացութեանց գվաշելու և Արուեստն ալ Աստուծոյ զաւակն է, ինչպէս Սէրը. ան պիտի կարենայ յարմարիլ իր եղբօր հետ։

Ասիկա ճշմարտա է նաև, նոյն սեռէն եղան այս նիշընչութեալուն հետ, որոնք քարոզի միջոցին կրնան գալ, եթէ նախանայուզութիւնն է որ կը հարկադրէ զանոնք ձեզի, խրտուցիչ պիտի ըլլալան անոնք, պիտի կրնան իրենք իրենց տեղ բանալ անոնք. ու աւելին՝ պիտի կարենան նոյն իսկ իրենց հետ հաշտեցնել ունկնդիրը, եթէ միեւնոյն հոգին է որ կ'ոգեւորէ զայն եւս. իսկ եթէ չոգեւորէ զայն, նորին իրեն բնակն պիտի երեւի զգեզ ոգեւորելը. ճաշակը, որքան բարի կամեցնոցութիւնը, զաւակից մը պիտի ըլլայ քեզի։

Մ' միայն կ'աւելցնեմ. աստուծաային սիրոյ կարգը, բարի գալինաններու հետամուտ ըլլալուն համար ճիշդ՝ պէտք չէ իրեւ պատրուակ ծառայէ մեր ծալութեան։ Մեր ճիշդը պէտք է ի գործ դրուի մինչև ցվերջ. յետոյ, յետոյ միայն, Հոգին, զոր ոչինչ չէ կաշչոցեր, իրաւունք կ'ունենայ իր այմարութիւնը մեր իմաստութեան տեղը դնելու։

## ԲԱՌԵՑՑԱՋԱԽԱԿԱՆ

### ՀՈՅԵՑՑԱՋԱԽԱԿԱՆ

#### ՀՈՅ. Ի Ն Հ Ր Ա Շ Ք Ը

Ա.

Հոյ, կողերուդ արգաւանի երբու ոսներըս հրպին,  
Կ'ըզգամ տրոդին անահուն զիս խրոռվող ուժերուն,  
Երբեմն արհւն, ճառագայթ, երբեմն անհուն սրբութիւն,  
Զոր գերեզմանն ու երկիլն զիտեն այսպէս ես սալ մեզ:

Հոյ, կը խօսիս դուն ինձի հազարեանց տրներով,  
Մէն մի հասիլդ էր երբեմն՝ ուներ հոգի մը աղուոր,  
Որ դարձաւ օր մը խորհուրդ, մօրն իր գրկին վաղենիի,  
Խնչպէտ պատճամն է անսուս աւանդութեան ալեւոր:

Բոյսերուն մէջ ու ծաղկանց կերպարանեռով մը ուրիշ,  
Կը վերապրինք մենին այսպէս բուրումներու բարբառով,  
Զի հողին այն ծոցն է անհուն ժամանակին զերիլիք,  
Որ մեզ կ'առնէ ու կուսայ ալակերպման հրաաբով:

Եւ ըլբային այս դարձող աղուորութեան ընդմէշէն,  
Պիտի մարդիրն յաւիտեան անս նային ըղձանեռով,  
Ու ժառանգին համար այդ կանգնին իրաւ դէմ ընդ դէմ,  
Բայց կրոյին այս չըդադրի պիտի դաշե դաշեով:

Պ. ՅՈՒՆԱՊ



#### ՀՈՅ. Ի Ն Փ Ա. Ռ Ա Շ Ք Ը

Բ.

Բայց ո՞վ կրցաւ նուանել ու այս խորհուրդը նըզօր,  
Սերունդներու բաղձանին ինկած կտոր առ կտոր.  
Զի կը տանիս ամէն բան, կ'այրիացնես ամէն սէր,  
Մեր հոգիէն ու սրբէն կը բաղես մաս մ'ամէն օր:

Մեզմէ մեկնած փառքերան հուրժօս թէլերն են միայն,  
Կը կամրջն որ մեզի անմեռ հիւսկով մը հողին.

Այն որ կամուրցն իր չունի պիս' կորսուի ընդունայն,  
Խնչպէս օրէնքն է հողին՝ մարդոց սրբին մէջ գրուած:

Օրինեալ սկիզբն է քու հող, եւ ալ յաւէս անվախնան,  
Լոկ քու ճամբռով կը ճային վերածընող մեր փառքին.  
Յաւերժութիւնը խանգի հեռու պատրահէ է միայն.  
Ազ դուն հաւատքը առջի, վերջին երազը մարդուն:

Ու պիտի օր մը ծոցէդ բացուի երազը մերին,  
Յարութեան փառն ալ ճնշէ նորասեղծման հրայրեռով.  
Երախանչիւրն իր հողին պայծառանայ պիս' յայնժամ.  
Բայց մինչ օրն այդ իրարու պիտի ընդդէմ մարտնչին,

Ու վասն հողին սարքուած մնայ կը ուին այդ անհաւուս:

Պ. ՅՈՒՆՍՊ

## Հ Ո Ղ Ի Ն Զ Ա Ց Ն Ը

Փ.

Յաւերժական այս կը ռուսին եղար մարզիկ, ճահատակ,  
Հաւատարիմ ալ ցեղ իմ, յաւերժութեան այդ տրում.  
Քանի՛ հեղ ծառը կեանքիդ առաւ ծաղիկ, բռնմեցաւ,  
Հողերուդ տակ կը ճնշեն խանի երազ ու խոսում:

Երկիրն այսպէս պապերուս անիւններուն ու արեան,  
Դարէ ի դար մինչ այսօր եղաւ տանար ու բացին,  
Չոյզ փառքերալն այս տաղուած պիտի ցեղ իմ յաւիտեան  
Դուն աղօւունաս օրէ օր, անցնիս լրյուն ալ անդին:

Մեր բաղձանէն ու սէրէն թէեւ հեռու, բայց աղուոր,  
Թոշունն ինչպէս նէքեարին արգելմներու տակ հազար.  
Անունդ անուս ճայրենիք, զինիին պէս դարաւոր,  
Չոր կը փնտում ամէն տեղ՝ բերած հոգիս ըլրբներուս:

Անուններու եւ արեան մարգրիսներով երիզուած,  
Քեզի համար մահուան հետ յաւերծ կուել ենք դաշին,  
Քեզի համար ով իմ հող, երազներով խաղցրացած,  
Մեռեներովս լեցուն, ամենասուրբ յըղութիւն:

Երուսաղէմ

Պ. ՅՈՒՆՍՊ

## Հ Ա Ր Ա Վ Ա Ր Ա Տ Գ

**Ս. Արուռոյ Զեւազրատան թ. 231 գրչաղիոր թևիր Գանձկիր-Տաղարան մըն է, բայ բոլորով, Սսեցի Լեռնի Դպրի կողմէ օրինակուած. Երուսաղէմի Տեր Մարգիս և խիւպւսին (1281-1313) համար. Այս ձեռադրին մէջ կամ մի յամի տաղէր Ո. Ներսէս Շնորհակին, որոնց նոյն հնկինակի չափակերական գրուածներուն վկանելի է ՏՅՈՒ հրատասկութիւն մէջ քերի են: Մեր Ո. Հայրապէտին այդ գեղեցիկ տաղերուն հաւատակութիւնը ուինոնի մէջ, կը խորինի քերախութիւն պիտի պահանակ և լամազրիս շնորհեցները, Տպագրւաշին եւ մեր ձեռադրին միջեւ գտնուող կարեւոր տարբերութիւնները կը նշանակի գրան:**

### ՏԱՂ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ԱԿՈՒՐ

Նոր եղեաւ բանաւոր տնկոյն, նոր Ազամն ի քէն հրնոյն նորոգաւոն: Երկակի դիմառից առիթ, անքակ միութիւն(1) էին ընդ եղումն: Մենական արփիւ առլցնալ, զմինն մարմնապէս ծընար վերըստին: Սիրամարգ ոսկէտիպ նրկար(2), տատրակ ողջախոհ մաքուր աղաւնի: Էրեւեալ ծաղկի գարնայնու, վարդ մանջակ բըրբում շուշան վայելու: Սարդէոն յակինդ զահանակ, յասպիս կարկէհնան զմրուխա շափիւզայ: Ի տիպ ի նոյն(3) վակասին յեռեալ, կայծ եւ տպագիոն նորն Անարովին: Երկնագոյն(4) աւղամանուած շար, բենզ եւ ծիրանի նիւթ նոր խորանիդ: Բակերտանակ Քամասենից ելք, ընդ թեզ վերաբերիլ առ ի քէն ծագումն: Գոչելով զեռահիւսակ նրւազս, երիցն ի միումն յաւէժ միշտ ըզգառս:

### ՏԱՂ ՄԵԾԻ ՈՒՐԲԱԹԻՆ

Անեղ որդին Հաւը միածին բազկատարած,  
Այսօր եկաց ի յատինի Պիղատոսի(5):  
Բարձեալ մարմնով ի խայն անճառ խոնարհութեամբ  
Թերեալ բազկալ ընդ նեռացնալ ազգըն(6) մարդկան:  
Գառն անարատ ածեալ ի սպանդ պատարագի,  
Գայ հաշտութեամբ Հաւը ի բառնալ զմեզս աշխարհի:  
Դատապետը(7) եղն զպիր առ Պիղատոս,  
Դատաստանաւ բառնալ ի խաչ բողոքէին:  
Եկն եհս վախնան նման(8) նախաստեղին,  
Եւ ցուրտ եւ պարզ ալր մի յայտնեալ տեառն Աստուծոյ:  
Զէլի էլի տէր(9) գրթութեանց տայր ի խաչին,  
Լզիաշտութիւն Հաւը խախնացա աղաւթելով:  
Են է բնիքան ընդ մեզ Աստուած(10) յաւիտենից,  
Երեւեցաւ մեզ ի վախնան ժամանակին:  
Ընդ մեզ Աստուած յայտնեալ բարձեալ մարմնով ի խաչ,  
Ընդդէմ լուսու արեգականն կրնէլու(11):  
Թողեալ լրա լրյսն ի ծոց արեգականն,  
Թարոյց յինքեան ըզմառազայթս ի միջաւրեա(12):  
Ժամուն ոչ տիւ(13) եւ ոչ զիշեր ստ մարգարէին,  
Ժամամանեալ տէր գայ(14) զաւրութեանց ի պատերազմ:  
Խշանութեամբ առ Հաւը զինքին աւանդելով:  
Ինքն ի հանդէս մարտի ընդդէմ մահու իշեալ:  
Լուեալ իշխանք յարին պակեան ահիւ մեծաւ,  
Լուեալ մահու եւ զդուխոց սասանեցան:

(1) Տպ. միութեամբ: (2) Տպ. սուկիտիպ նրկար յազի: (3) Տպ. չունի՞ ի նոյն: (4) Տպ. չունի՞ վերէին երեք տաղերը: (5) Տպ. մեշառաբաց: (6) Տպ. զիշառեալ ազգս որդուց: (7) Տպ. զիշառագիր անդապագիրն: (8) Տպ. կնքելով: (9) Տպ. ի մէջօրեայն: (10) Տպ. ժամի ու տիւն: (11) Տպ. գայ: (12) Տպ. ի մէջօրեայն: (13) Տպ. ժամի ու տիւն: (14) Տպ. գայ: տէրի էր:

Խոր խաւարին սաստէր Յիսուս լուսով խալին,  
Խնդիր առնէր իւր ծառայիցն անդ գերեցոց :  
Մանեաւ Աղամ զնրան գալոյ տեան ի դըժոխս,  
Մանը ամաթող կայր հիացեալ երիւղագին :  
Կարկառ նմա Քիսուս ըզծուն իւր բեւեռեալ,  
Կոչէր ձեռամբ քաջակերէր մի՛ երկընչիր :  
Հայեաց ի ձեռս յուս եւ ի կողս որ վասըն բո՛,  
Հայեաց ի գլուխ բարձեալ զանէծ ի փշոց երկրէ :  
Զաղկ եղեգան հարին թիկանցը (15) մեղաւորք,  
Զաղեալ ապոտակ եւ թուք ի ծնաւտս ինձ մատուցին :  
Ղեղի ետուն ինձ կերակոր ընդ քացախս,  
Լեղո մեղաց բոց փոխանակ որ ի դրախտին :  
Ճանապարհաւ մահոն ընդ բեց հետեւեցի,  
Ճանապարհին կենաց ընդ իս ես (16) յարութեամք :  
Մաքուր հոգիք սղրոց եւ ծեղ մնծ աւետիք,  
Մատիք տեսէք մարմնով եկեալ ում ցանգաիք :  
Ցառարագոյն գուշակելով զիմ ըզգալուսուտ,  
Ցայս ահազին խոր խաւարիս յոր էք կապեալ :  
Նովին մարմնով զոր ի կուտին էի զգեցեալ,  
Նա (17) ի զըժոխս իշի փրկել ըզկորուսեալս :  
Ենիսեաց (18) Յիսուս ըզտուս իւր սուրբ զեկեղեցի,  
Ենրիաւ հոգւոյն եօթնարափեան հաստատելով :  
Որով զմայլեալ ըմբեմք զարին կենարարին,  
Որ ետ մնց զէն բզբառաթեւ նրշան խաչին :  
Զարյարեցաւ Տէրն ի տեղլոզըն Գողգոթայ,  
Զարյարանաւ իւրովք փրկեաց ըզտիեզերս :  
Պայծառ փառաւ ը ըշբեկացոյց ըզնախահայրն,  
Պըճնեալ փառաւ ը եմոյծ դարձեալ յատին դրախտին,  
Զախեաց խաչի Յիսուս ըզզլուխըն վիշապին,  
Զըրով լրաց ըզմերկութեան վէրըս մարդկան :  
Բահեալ Յովէչ հայցէր զմարմինն աստուածացեալ,  
Բահի լուսով պատեալ դրնէր ի նոր վիմին :  
Սերովքեցըն նոյլըն իշեալ յերկնից յերկիր,  
Սպասաւորին ահին մնծաւ ընդ Յովսիփայ :  
Վայելչապէս խրնգեաց ըզտին անուշ իւղով,  
Վարշամակով ծածկէր ըզզլուխըն րոյորից :  
Տեսեալ եղեւ կենաքըն կախեալ ըստ Մովսէսի,  
Տնաւրինաբար եղաւ մարմնով ի տապանի :  
Րարունաւ իշն կապեաց զիշխանըն մեղսասէր,  
Րամիկ զարացըն փախըստեսմէ տազնապէին :  
Ցընծայ այսոր բերկի Աղամ նահապետաւ քն,  
Ցաւող քաղցրութեան նեղու հոգւոցն որ ի դրժոխս :  
Իիւծեալ բարձաւ չար թըշնամին անդընդասոյզ,  
Իիւթիւ հոգւոյն մարդիկ յերկինս փոխադրեցան :  
Փառաւորեմըր Տէր Յիսուս զրո բազութիւնդ,  
Փառաւ զանեալ ըզթըշնամին կործանեցիր :  
Քո զարութեամբրդ պահպանա զփրկեալ քո հաւատս,  
Քեզ երգելով երկըրպագեմբ այժմ յաւիտեանս :

Հրատ. Ն. Վ. Մովսէսին

(15) Տպ. ի գլուխ իմ. (16) Տպ. եկ. (17) Տպ. նախ. (18) Մեր ձեռագիրը այսպէս ըստ առաջն կը շարունակէ. Խեկ ապագիբը Յառըրուակէ խորագրով, մերինէն բոլորցին տարբեր տողեր վաղի մինչև Զ դրին վերըը, և ապա կուտայ հետեւեալ ծանօթութիւնը. «Քըշագիրք մինչ ցայը ուսին ցուազը» (էջ 385).

## ԴՐԱԿԱՆ

### ՄԱՆԿԱՆ ՄԸ ԵՐԱԶԸ ԱՍՏՂԻ ՄԸ ՎՐԱՅ

Ժամանակին տղեկ մը կար, որ շատ կը չըխպայէքր. ու կը խորհէր իրեն յատուկ շատ մը բաներու վրայ: Ան իր մնայուն ընկերը քոյզ մը ունէր Անոնք կը սքանչանային ծաղիկներու գեղեցկութեան, երկինքի բարձրութեան, ջուրերու խորութեան ու կապոյտին, և Աստուծոյ կարողութեան և բարութեան վրայ: Ամէն բան անոնք քայլցր ու սիրուն կը գտնէին ընութեան մէջ:

Երբեմն իրարու կ'ըսէին. եթէ բոլոր մանուկները երկրի վրայ մեռնէին, ծաղիկները, ջուրիրը, և երկինքը պիտի տիրէին: Անոնք կը հաւատային թէ պիտի տիրէին: Վասնդի, կ'ըսէին անոնք, ծաղիկներու բողբօշները մանուկներ են, և փոքրիկ վտակները որոնք ցատկուելով վար կ'իշնեննեն բլուրներու կողերէն, ջուրին զաւակներն են, և փալքուան չողերն իսկ, որոնք պահուըլուք կը խաղան ամբողջ գիշեր, անշուշտ թէ մանուկներն են աստղերուն: Անոնք բոլորը պիտի վշտանային իթէ տեսնէին թէ իրենց խաղընքերները, մարդոց մանուկները, ոչ ևս են:

Ուշագրաւ ու միակ չողշողուն ու շինչ ասազ մը կար, որ կուգար և կ'երեւէր երկնքի մէջ միւս բոլորէն առաջ, եկեղեցոյ սրածայր զանգակատան մօտիկը և անոր շարքի դամբարաններուն փերէ: Անոնք կը խորհէին որ այդ սատղը աւելի գեղեցիկ էր, քան բոլոր միւսները. և ամէն գիշեր կը սպասէին դիմելու զայն՝ ձեռք ձեռքի կանգնած պատուհանին մէջ: Ով որ առաջին անգամ նշմարէր, կը գոյէր, «կը տեսնեմ աստղը»: Եւ յետոյ երկուքը միասին կ'ալազակէին, շատ լաւ գիտնալով թէ երբ պիտի ելէր ան և ուրաք: Այսպէս որ անոնք կամաց կամաց այնքան բարեկամացն անոր, որ անկողին մանելէ առաջ միշտ գուրս կը նայէին անգամ մը, գիշեր բարի ըսելու համար աստղին, ու

երբ գառնային քնանալու, կ'ըսէին. «Աստուծուած օրնէնէ աստղը»:

Բայց տղեկը տակուին շատ մանկահասակ, իր փոքրիկ քոյզը թառամեցաւ ծզոտէն կախ ինկած ծաղիկի պէս. այնքան տկար էր որ չէր կրնար աւելի երկար կենալ պատուհանին մէջ գիշերը: Ծղեկը մինակ, մելամաղձիկ, գուրը կը նայէր և երբ տեսնէր աստղը կը գառնար և կ'ըսէր անհողոյն վրայ պառկած թալկագէմ հիւանդին և կը տեսնեմ աստղը և այդ պահուն ժպիտ մը կուգար թառելու քրոջ երեսին, և պղտիկ ձայնով մը կ'ըսէր ուկառուած օրնէնէ իմ եղրայրը և աստղը»:

Աւ այսպէս եկաւ ատենը, և ան ալ շատ չուտ, երբ տղեկը աստղին կը նայէր մինակ, այլևս մարդ չկար անկողնին վրայ, բայց միայն հողակոյտ մը գերեց մանատան մէջ:

Հիմա աստղին ճառագայթները աւելի պայծառ էին, չինչու համար լուսաւոր համբայ մը կարծես երկրէն գէպի երկինք, Գիշեր, պղտիկը երազեց աստղին մասին. ու այդ լուսաւոր ճամբաւն մէջ կը տեսնէր մարդոց կարաւան մը, որոնք վեր կը տարուէին պապղուն պղուստայէն հրեշտակներու կողմէ. և աստղը բացուելով, իրեն երեւացաւ միծ աշխարհ մը լոյսի, ուր անհամար հրեշտակներ կը սպասէին զանոնք ընդունելու:

Հերեշտակները գարձուցին իրենց շողաբակ աչքերը ժողովուրդին, որոնք վեր կը տարուէին աստղին մէջ. ոմանք գուրս եկան իրենց երկար շարքերէն և ինկան մարդոց պարանցներուն վրայ, և համբուրեցին զանոնք բնքշութեամբ, և հեռացան անոնց հետ լոյսի պղուսաներէն, և այնքան ուրեմն էին անհնք, որ իր անկողնին մէջ պակած տղեկը կուլար բերկանքէն:

Բայց կային բազմաթիւ երեշտակներ ուրոնք անոնց հետ միասին չկային և անոնցմէ մէկը ան ճանչցաւ:

Հիւանդագին գէմքը որ երբեմն տարածուած էր անկողնին վրայ փառաւորուած էր և կը ճառագայթէր, բայց իր սիրոց դառա քոյզը երկնքի բազմութեան մէջ:

Քրոջը երեշտակը կը նայէր վար ասազի մէջէն, և ըստ ժողովուրդը մինչև հանքարոց առաջնորդին. սեղբայրու եկած է և ՝ ու Ոչչ. եղաւ պատասխանը:

Նէ տրտում ետ կը գառնար երբ տղեկը երկարեց իր բազուկները և աղաղակեց . «Օ՛ քոյր իմ, ես հոս եմ, հոգ տար զիսո . և ապա աղջիկը դարձուց իր շոզըղուն աչքերը անոր վրայ . — Գիշեր էր, աստղը կը փայլէր սենեակին մէջ, յօրինելով ազուոր ճաճանչներ, իրեն այնպէս կ'երեւէր իր արցունքներուն մէջէն :

Այդ ժամէն սկսիկ մանուկը կը նայէր աստղին, իրեն այն տունը ուր ան պիտի երթար, երբ իր ժամանակը հասնէր, ու խորհեցաւ թէ ինք երկին չէր պատկաներ միայն, այլ աստղին ես :

Սր մը մանկիկ մը ծնուա, տղեկին եղայրը ըլլալու համար, և մանկիկը այնչափ պղտիկ էր՝ որ տակաւին բառ մը իսկ չէր խօսած, ան տարածեց իր մանրիկ կերպաւ րանքը անկողնին վրայ և մեռաւ :

Տղեկը դարձեալ երազեց բացուած աստղը և կրեշտակներու ընկերութիւնը, և մարդիրու շարանը, և կրեշտակներու խումբը :

Հսաւ տղեկին քրոջ կրեշտակը առաջնորդին, աԵղբայրս եկած էս : Եւ ան ըստ «Ո՛չ այն մէկը՝ բայց ուրիշ մը» երբ տղեկը տեսաւ իր երկօր կրեշտակը քրոջը բազուկներուն մէջ, գոչեց . «Ո՞հ, քոյր իմ, ես հոս եմ, առ հոս տար զիսո . և նէ դարձաւ և ժամանեցաւ անոր : — Եւ աստղը կը փայլէր :

Տղեկը մեծցաւ, երիտասարդ դարձաւ և կ'զրացէր իր գրքերով երբ ծերունի սպասաւոր մը եկաւ եւ ըստաւ . «Մայրդ ոչ ես է, ես հոս եմ, առ հոս տար զիսո . և նէ սկրասուն զաւկին» :

Դարձեալ գիշերը ան տեսաւ աստղը, և ամբողջ երկնքի բազմութիւնը իր շուրջ : Հսաւ իր քրոջը կրեշտակը առաջնորդին . աԵղբայրս եկած էս . և ան ըստաւ .

— «Մայրդ ո:

Ցնծութեան ուժին աղաղակ մը արձակուեցաւ ամբողջ աստղերու մէջէն, վասնդի մայրը միացած էր իր երկու զաւակներուն . և անիկա տարածեց իր բազուկներ և գոչեց . «Օ՛, մայր իմ, քոյր իմ և եղբայր իմ, հոս եմ ես, առէք ձեր քովը տարէք զիսո :

Եւ աննոնք պատասխանեցին անոր . «Դեռ ո՞չ», ու աստղը կը փայլէր :

Մեծցաւ ան և մարդ եղաւ, մազերը

ոպիտակացան և ան կը նստէր իր աթոռին վրայ վաստարանին մօտիքը՝ ծանրացած վշտով, ու զէմքը ցողուած արցունքներով, երբ աստղը անգամ մը եւս բացուեցաւ :

Հսաւ քրոջը կրեշտակը առաջնորդին . աԵղբայրս եկած էս : Եւ ան ըստաւ :

— «Ո՛չ, բայց իր կոյս աղջիկը» :

Եւ մարզը որ նախապէս աղեկը եղած էր տեսաւ իր գուստարը երեքին մէջ, և ըստ ան . և լղջկանս գլուխը քրոջս կուրծքին վրայ է և իր բազուկը պլուած մօրս պարանոցին : Օրէնքալ ըլլայ Աստուածած և աստղը կը փայլէր :

Այսպէս աղեկը ձերունիքի մարդ մը զարձաւ և երբեմի ողորկ գէմքը կնճռոտեցաւ, և իր քայլերը գողովով և տկար էին և իր քամակը կորացած : Գիշեր մը երբ ան կը պառկէր իր անկողնին վրայ, չուրջը իր մանուկները կհցած, ան լացաւ, ինչպէս լացած էր երկար ժամանակ առաջ, և կը տեսնեմ ահա աստղը : Իրարու վլսացացին աննոնք .

— Կը մեռնիու :

Եւ ան ըստաւ . Այսոյ, կը մեռնիմւ : Ցարիքս կ'ինայ ինձմէ ինձան զգիսափ մը եւ ես առաջ կը շարժիմ գէպի աստղը, տղեկի մը պէս : Եւ Ո՛հ Հայր իմ, կը գուանամ քեզմէ որ այն աստղը այնքան յաճախ բացիք ընկունելու համար այն սիրելիները որոնք զիս կ'սպասեն :

Այժմ աստղը կը փայլէր աւելի պայծառ իր գերեզմանին վրայ :

Թրգմ. Վ. Տ.

ԶԱՐԱՅԻ ՏԻԳՐԵՆՅՈ



## ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ

### ՀՈԳԵԿԱՆ ԱՊՐՈՒՄ

ԵԿ

### ԵՐԱԺԾՏՈՒԹԻՒՆ

Հոգեկան ապրում մը նախ բոլորզին ներքին ապրում մըն է, ենթակայտկան և անտարձային։ Հոգեկան երեւոյթները, ինչպէս զգալ, խորհիլ, կամհնալ, որ այդ ապրումը կը գոյացնեն կամ կը գոյանան անով, մեզի կը ներկայանան, բոլորզին տարբեր արտաքին աշխարհի երեւոյթներէն, և ասով իսկ ունին իրենց իրայատուկ յատկանիշեր։

Հոգեկան երեւոյթները նախ և առաջ կը ներկայանան իրը զուտ տեւողական վիճակներ ու երբեք տարածութեան մէջ տեղ չեն բռներ։ Հոգեկան երեւոյթ մը միջոցին (espace)-ին մէջ չէ բաւու։ Զենք կրնար մտածել ու նոյնիսկ երեւակայել թէ սա սեղանին ծայրը, սա մտածումը կայ, քիչ մը անզին իշղը եւայնին Ասով հոգեկան երեւոյթները անտեսանելի են և չեն իրնար ուեւ չ շօշափելիք տակ և չեն ներկայացներ տարածութեան մէջ պատկեր մը, ու չեն կրնար ալ խորհուրդ այդպէս։ ծիծաղելի ի ըսել քառակուր կամ եռանկիւն մտածում կամ զգացում։ Հոգեկան երեւոյթը նաև կը յատկանշուի անով որ ան միայն զինք կրողին կողմէ կը զգացուի ու անոր միայն ստուայ իր ստուայ ճանաչողութիւնը։ Մինչ արտաքին երեւոյթներ նոյն ձեւով, նոյն ժամանակի մէջ շատ մը մարդերու կողմէ նոյն կը տեսնուին և նոյն կերպով կը տեսնուին։ Սւրեմ հոգեկան երեւոյթին կարեւոր յատկանիշներէն մին է նաև այս զուտ ենթակայտկանութիւնը։

Ասոմ հոգեկան ապրումը լոկ ներգգացուած վիճակներու ամրողջութիւն մըն է, տարածութենէ գուրս, և է լոկ զայն կրողին յատուկ։

Արդ, հոգեկան վիճակներու ամրողջութիւնը, զոր մենք կը կոչենք հոգեկան ապրում կամ հոգեկան կեանք, կը ներկայանայ-

մեզի իրը գիտակցական լինելութիւն մը, և նշալաւ անցնի մըն է ան տեւել մը անցեալէն դէպի ներկայ և ներկայէն՝ անցեալու բուն իմաստով, լինող կեանք մը, ուր սակայն անմեանալի հրաշքով մը անցեալին մէջ մտնող ներկան չի կորսուիր բնաւ, այլ ինքնայատուկ եղանակով մը կը մայ ներկային ետին, անոր մէջ նորէն յիշուելու պատրաստ։

Հոգեկան կեանքի այս ընդհանուր և էական հանգամնելքը յատկանշուած է Ամերիկացի հոգեբանի մը William James-ի կողմէ, Դիտակցական հոսանք բացատրութեամբ։ տեսնենք թէ որո՞նք են այդ հոգեանքին զիստաւոր յատկանիշերը։

ա) Գիտակցական կեանքը էապէս փոփոխութիւն է, տարրեր վիճակներու յաջորդութիւն։ Մեր հոգեկան վիճակները ամէն վայրկեան կամ ու չկամ։ Ոչ մէկ վիճակ մեր մէջ կը կենայ, ինչպէս սա սեղանը հոս կեցած է։ Հետեւարար հոգեկան կեանքը շարժուն բան մըն է։ Պատի բերուէնքն սակայն խորհնելու թէ այդ վիճակները, սոսնք կը յաջորդեն իրարու, իրենք գոնէ սակայուն են։ չփոխուող պիճակը։ Օրինակ, թէ տիրութեան, ցաւի, ուրախութեան յուսահատութեան վիճակները իրարու կը յաջորդեն մեր մէջ, բայց անոնց մէջ իրաքանչիւրը կեցած բան մըն է։ Իրականութիւնը այնպէս չէ սակայն։ Տիուրներ Այսու որոշ պահ մը տիրուր վիճակի մէջ կը մեանք կ'ըսենք, սակայն աւելի լաւ դիտենք ու պիտի տեսնենք թէ այդ վիճակը իր կարգին կեցած վիճակ մը չէ, այլ զինք կը կազմեն աւելի փոքր վիճակներ և այսպէս շարունակաբար։ Տիրութեան սկսած վայրկեանին չէիր ան ինչ որ ես կրմա։ Տիրութիւնը երթաւով կամ խորացած է զու մէջդ և կամ թէ սկսած է արդէն փարատիլ։ Հոգեկանութիւնը ուրեմն վիճակ մը չէ այլ մշտական հոսում մը, ուրիշ խօսքով մամանակ մըն է, բայց թանձրոցեալ ժամանակ մը։ Ինչպէս ժամանակը չկենար ու կ'անցնի, ան ունի ժամեր, վայրկեաններ, երկարյակեաններ, բռպէներ որոնք չեն կենար ու կ'անցնին մէշտ կը թաւալին, են ու չեն, նոյնպէս այդ մեր հոգեկան ապրումը։

Միւս կողմէ սակայն թէ և այդ վիճակ-

Ները կ'անցնին, թէ և հոգեկան կիանքը ամէն վայրկան նոր բան մը կը բերէ, բայց այս անցքերուն մէջ որ եւ է կտրատում չկայ: Այս փոփոխութիւնը իրարժէ անկախ վիճակներէն չի բաղկանար այլ անոնք շառ բայց ան, որով իրը երկրորդ յատկանիշ հոգեկան ապրումին պիտի գննենք իր շառ բայց արականութիւնը: Մենք կիմանք ենք անցեալին յարաբերաբոր ինչ որ ենք: Եւ անցեալին ալ իր կողմէն ներկային յարաբերաբար իր նկարագիրը կը փոխէ միշտ: Ներկան կ'անուշընէ երբեմն անցեալու ու տառ սապանքի, զժուարութեան ներկային մէջէն մարդ իր անցեալը կ'ոգեկոչէ, «Այդ յինչ երջանիկ օրիր էին»... ու անցեալն ալ իր կարգին աւելի անուշ կամ աւելի զըժիսիմ դատուել կուտայ մեզ ներկան:

Հոգեկան վիճակներու շարայարութիւնն է որ մեզի կը ներկայացնէ զիտակցական հոսանքը իրը միակ տեսողութիւն մը, տեսողութիւն մը որ վերացական չէ սակայն ժամանակին պէս, այս թանձրացեալ և լեցուն: Լեցուն գինք կազմող պատահարներով կառ Բերգոն կը հոչէ զայն թանձրացեալ տեսողութիւն մը» (ուղ ձաւընթացը՝ տեսողութիւն մը)

Մեր տեսողութեամբ է որ մենք կ'ապրինք իրաւցնէ՝ ժամանակը, անով է որ մեզի համար ժամանակը համայք մը չէ լոկ այլ պատմութիւն, կեան:

Երրորդ յատկանիշ հոգեկան ապրումին այն է թէ ան միակ անձի մը պարունակի: Մեր հոգեկան ապրումի վիճակներէն չկայ հատ մը որ ները չըլլայ: Նոր բոլոր մեր վիճակներուն յատկան է, կեգրննն է և այսպէս բոլորին համար: Զկայ մտածում մը որ մէկու մը մտածում չըլլայ: Անկախ, ինքնըստինքեան մտածում մը, զգացում մը չ'ենթագործիր: Այսպէս իւրաքանչիւր զիտակցական կեանք իր յաջորդական և բազմաթիւ պահերով անձի մը, անձնակառութեան մը եսին մէջ կայ, և անոր անքակտելի և անոր հետ նոյնացեալ մտա կը կազմէ: Նոր իր ծնուռնդէն ակսեալ, ամէն վայրկեան կը թաւալի, կ'անցնի զանազան փոխուող վիճակներէ և սակայն մէշտ կը մտյա ու անոնց բոլորով մէկ, նոյն և տեսական:

Ուրեմն մեր զիտակցական կիանքը փոփոխութիւն, բազմազանութիւն է, սակայն

ան միութիւն մըն է միեւնոյն տահն եսին մէջ, իր անձի մը հոգեկան վիճակներուն ամրողաւթիւն, և այդ եսին տակ գարձեալ անոնք կը մնան, կազմելով անցեալի յիշատակներ, փորձառութիւններ եսլին, ուրոնք հոն են, մեր ամէն պահուն զիտակցութեան ետև ներկայ, պատրաստ վերապին ու ի հարկին ներկայանուն մեզի: Ուրեմն մեր անցեալը մեր լինելութենէն իրեն ձգուած իր ամրող օրերով մեր եսին մէջ է, անոր շարայար և մեր կիանքը կոզմուու:

Հիմա զիտակցական կիանքին, հոգեկան ապրումին հանգամանքներու այս քննութենէն եթէ անցնինք երաժշտական կոուրին, մելուտիին ներկայացուցած հանգառ մանքներուն, նոյնօրինսակ քննութեան մեծապէս ուշագրաւ իրողութեան մը առջէ պիտի գտնենք մենք զմեզ, երաժշտական կոուրը, մելուտին արդարէ կը ներկայացնէ հոգեկան ապրումին հետ ճիշդ նոյն յատականիկը:

Երաժշտական մելուտի մըն ալ մեզի կը ներկայանայ ճիշդ հոգեկան երեւութեներու պէս իրը անտարած իրողութիւն մը: Չենք տեսներ երաժշտական մելուտի մը, այլ կը լսներ զայն ու կապրինք մեր ներքին զիտակցութեան մէջ, կը զգանք միայն և տառանց մեր զիտակցական կիանքին, որ երաժշտական գործին փոխ կուտայ իր իսկ տեսողական պատառը, երաժշտութիւն ըստած բանը չկայ: Մենք կը լսնեք ու կապրինք մեր նոյն կը ապրագ թթառում մը պիտի մեար միջոցնն մէջ: Ուրեմն մեր լսելով, մեր զգուցն ու նոյնելովն է որ կայ ան, չներկայանար մեր աչքին, ուստի տարած ութեան մէջ չէ: Խուլի մը համար երաժշտութիւն ըստած գոյութիւն ունին, չի գիտեր թէ ինչ է մելուտի մը, սակայն անոր համար կայ զիլեցիկ նկար մը, որդիկետ կը տեսան զայն տարածութեան մէջ:

Մարգիկ երաժշտութիւնը ներկայացնելու համար նշաններ են յօրինած ու հինգ գիծերու մէջ տեղաւորիլով զանոնք կարծես թէ պահած են զայն պատկերի մը ձեւելու տակ: Այսկայն այդ նօթերը երաժշտութիւն չեն, մէկը պէտք է որ արթնցնէ զանոնք, ձայնի վերած ու մենք լսնեք

ճանշնանք, այսինքն փոխ տանք իրեն մեր իսկ ներքին, գիտական տեղութիւնը, լինելութիւնը ու այն տաեն միայն գոյութիւններ, ու պառնէ երաժշտական մելոտին, որ

կը խօսի մեր հոգիին, կը յաւզէ, կամ կը խանդագառէ կ'ուրախացնէ կամ կը գիրացընէ մեղ գէպի հոգիին ներքին երկինքները, ու նոյնին մինչև Աստուած: Ուրեմն երաժշտութիւնը մեր մէջ հոգեկան ապրութիւնը կը է զոր կը ձայնաւորէ, կ'իրանդաւորէ և կ'ապրի ինք ալ մեր մէջ, ճշգդիր ստեղծած այդ ապրումին չնորհիւ, անոր մէջ:

Երաժշտութիւնն ալ, երաժշտական մելոտին ալ հոգեկան կեանքի լինելութեան յատկանիշներուն յարեւման յատկանիշներով մեզի կը ներկայանան:

ա) Ինք ալ հոգեկան կեանքին պէս ըլլալ անցնիլ մըն է: լինելութիւն մըն է: Ես այս իսկ պատճառաւ կրնանք զտյն կոչել կեանք մը նաեւ որ սակայն երաժշտական կեանք մըն է: Երաժշտական մելոտին էսպէս փոփոխութիւն մըն է, ան կայ իրը շարունական յաջորդութիւն ձայներու, որոնց իրարու յաջորդելը՝ կուտայ տեղութեան մէջ ծնունդ առնող ներդաշնակութիւն մը:

Թէս մելոտի մը կը չինուի նօթերով, սակայն այդ իրաքանչիւր ձայնը, նոյնիսկ իրը մէկ ձայն տեսած ատեն չէ ինք իր մէջ անփոփոխ տեղութեան մը, այլ այն ալ շարժում մըն է, միշտ փսխուղ բան մըն է որուն մէջ հետպհետէ կ'աճի երաժշտական մելոտին իմաստը: Ու յետոյ այդ նօթերը իրարմէ տարանջատ կէտեր չէ որ կը ներկայացնեն, այլ շարայար բան մը, տեսութիւն մը: Այս նօթը եթէ բարձր է՝ բարձր է զգացուած յարաբերաբար իր նախորդէն, կամ եթէ ցած է նորէն այգպէս է խորհուած նորէն յարաբերաբար իր նախորդէն: Ուրեմն հոս ալ, մելոտի մը մէջն ալ նախորդը (անցեալը հոգեկան կեանքի պարագային) կուտայ նոր հօֆտային իր իմաստը: Ու փօխագարձարար ալ նոր նօթերը իրենց իրենց նախորդներուն կուտան նոր որոշ իմաստ մը: Օրինակ, երբ մելոտին վերջացնող նօթը կ'իմանանք իրը այդ, կ'ըսենք կամ կը գիտակցինք թէ ուրեմն նախորդ նօթը վերջաւորութիւնը պատրաստողն էր: Ուրեմն երաժշտական մելոտին

տեսողութիւն մըն է, շարայար լինելութիւն, և տեսողութիւն մըն է ճիշգ հոգեկան ապրումին պէս, այսինքն լեցուն, թանձրացեալ:

Իրը երբորդ յատկանիշ երաժշտական կտորին, մելոտին, պիտի գտնենք որ զայն կազմող նօթերը ամբողջ կապուած են ու կամ այդ մելոտին միակ իմաստին մէջ: Թէ երաժշտութիւնը կը տեւէ միշտ փօխուելով, սակայն անոր իրաքանչիւր տարրը, ձայնը կը մնայ անոր իմաստին մէջ, նորերը կուգան արձանագրուիլ այդ իմաստին մէջ հոն գտնելով նախորդ նօթերը ու բոնց հոն միշտ հասունցնեն ու աւարտեն միակ այդ իմաստը: Այդ, բոլոր նօթերուն տառած իմաստները բուն մելոտին իմաստին է որ կը

կապուին: Հոս այս պարագային իմաստը կը ներկայացնէ եսը երաժշտական մելոտին: Կրնանք ըսել որ մելոտին իմաստը նոյն է զայն կազմող նօթերուն համար ինչ որ եսն է մեր հոգեկան զանազան պահերուն համար: Եւ ինչպէս մեր կեանքը իր պահերով կայ ու այդ պահերը իրմով, այնպէս ալ մելոտի իմաստը իր բոլոր նօթերով իրագործուած է բայց այդ նօթերը իրենց երաժշտական այդ մասնաւոր նըշանակութիւնը ունին միայն չնորհիւ զիրենք միաւորդ միակ այդ իմաստին:

Հոգեկան ապրումին, գիտակցական կեանքին և երաժշտութեան յօրինած գործերուն այս այնքան ուշագրաւ հանգիտութենէն կրնանք եզրակացնել թէ երաժշտութիւնը այն արուեստն է որ բոլոր միւսներէն աւելի հոգեկան ապրումը խորապէս նմանցնող գործեր կուտայ: Ասով կը բացատրուի անոր կարողութիւնը հոգեկանը հարազար կերպով արտայայելու և ատով կամ ազգելու հոգիներու վրայ: Ասով կը բացատրուի թէ ինչու երաժշտութիւնը մեր ներքին կեանքին լինելութեան մասնաւորաբար անոր դynamism-ին, անոր զգայական տօնալիքն բաւն կամ հարազար արտայայելն է, նոյնիսկ պիտի ըսեմ հոս բանասեղծութիւնէ աւելի: Բառերը որ զեարտաքին աշխարհէ պատկերներ կուտան գուռար կ'արտայայտն այն ինչ որ երաժշտութիւնը աւելի զիւրութեամբ և հարազատօրէն մեր բուն ու զուտ ներքին կեանքը կ'արտայայտէ: Երաժշտութիւնը

## ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ

ԵՐԵՖ ՍԻՒՆԵՐԸ

— — — — —

ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱԶԴԱՑՈՒԹԻՒՆՆԸ

ԿԵԱՆ ԳԻՆ Վ. ԲԱՑ

Վերեւ բացատրուած գեղագիտական վարդապետութիւնն այն է զոր Պրիւնըթիէր տարագեց և կիրարկց մանաւանդ իր առարջզին սկիզբը։ Անէւ ոչ մէկ ժամ լքեց կամ ուրացաց յետազային։ Միշտ զինք ուշադիր տեսանք զատորոշելու որ սուսամահարած երկերուն զեղեցկութիւնը, արտայայտելու՝ թէ պօմա մը զլաւէտ առաջ անշանա մը կամ վճաւերաբուզթ մը, պօմա մընէ, զոր իմանալ պէտք է և գատել ըստ այնու թայց հետոցհետէ որ տարիքը կ'առնէր, աւելի հակամէտ կը զառնար ներմուծելու, այս իմացումին և զառումին մէջ, նոր չափանիշ մը, կամ ա-

ւելի շիտակը, չնորհելու աւելի ևս աւելի մէծ կարեւորութիւն գաղափարի մը որ երկար ատենէ ի վեր իրը եղած էր։

Միշտ աւելի զգայուն կը դառնար գրականութեան ներգործութեան մասին կեանչքին վրայ, ազգեցութեան՝ հեղինակներու կողմէ արտայայտուած գաղափարներու՝ մարդոց վարքին վրայ ընկերութեան մէջ։

Այս տեսակէտէն Պրիւնըթիէրի կրած եղագիտութիւնը նման է անոր որ առաջնորդից La Fontaine et ses fables-ի հեղինակը Philosophie de l'Art-ի մէջ արտայայտուած ըմբռանւթեունն ինչպէս որ Taine, սկիզբը, նոգածու էր միամիայն բացատրելու կազմութիւնը արուեստու երկին զոր կը նկատէր իրեր նշան, և չնշչովդ ինչ որ անկնար զարունակել իրու մլում գէպի չարիք, կամ օրինակելոր առաքնութեան, այնպէս այ Պրիւնըթիէր, տեսանք, զրադած էր մանաւանդ որոշելու տեղը զոր երկը կը բռնէր չնորհէ իր յատկութեանց, և իր կարգին, այդպէս ըսած, սեռերու աստիճանաւորութեան մէջ։ Եւ ինչպէս որ Taine, հասուն տարիքին, հաշուի առաւ, աւելի ևս աւելի, գրական երկերու բարոյականութիւնը, ըբարիգործութեան աստիճանը իրենց նկարագրին, Պրիւնըթիէր, հետզետէ որ կը յառաջնար իր ասպարէցին մէջ, աւելի ևս աւելի ուշադիր գառնար զափին որ արօւեստու երկերէն կ'ելլէր, ընկերային կենանքին համար, ազգեցութեան՝ բարի կամ չար, ընթերցողներու հոգիին վրայ։

Մարգիկ հասկան բարոյական մտահոգութիւններուն տեղը, Պրիւնըթիէրի քըննազատութեան մէջ, Paul Bourget-ի Disciple-ին մասին իր յօդուածներուն ասիթուով. այ վէպին շուրջ սկսած վիճարանութիւնները պատահական պատճառ եղան վայրուն կերպով յայտնելու հանրութեան, իր քննադատութեան այսնոր կերպարանքը։

Հասրը հոն դրուած է հետեւել հզերերով՝ «Եղագափարները կ'ազգի՞ն թէ ոչ բարքերու վրայու բանաստեղծ մը, զատերացիր մը, վիպագիր մը մանաւանդ, իմաստակը մը, գիտնականը նոյն խիլ, պէտք չէ նկատեն իրենք զիրենք քիչ մը իրը խնամատար հոգիններու։ Պատասխանը գրական է Արգարկ կասկած է զուրս է որ գաղափարները կը ներգործեն մարդոց վրայ,

երկու որոշ կերպով, բայց հաւասարապէս ազգին և Արարաքներու կը փոխաւին անոնք նախ ուղղակիօրէն առալով մեր ախորժակներուն կամ տակաւին անորոշ և տարատամ մեր զդանքներուն իրենք իրենց գիտակցութիւնը և բառնալով մեզմէ խըզճանարութիւնը և տատամումը զոր կը զգայնք տակաւին տեսնելէ առաջ այդ ախորժակներուն և լզձանքներուն տարազութիւնը փայլուն կիրառով և զատուին ուրիշներէն, Գաղափարները կը ներկան տակաւին անուղղակիօրէն, Փարանակ ազգելու արարքներու հեղինակներուն վրայ, կ'ազդեն միջավայրին վրայ, ուր կը գտնեն իրենց որոշագրուելուն պատճառները: Այս կիրառով կը փոխին, դանդաղօրէն բայց վըստահօրէն, մտայնութիւնն իսկ ընկերային խումբին, գիւրացնելով արարքներուն կատարումը համաձայն փոխաւած այս մտայնութեան: Այսպէս կամ այնպէս, երկերուն միջոցաւ արտայայտած գաղափարները խմբն են ապագայ նորգործութեան, զըսպանակը՝ անհատական ներգործութեանց, ոգին որ կը մէջ ներթը:

Ուրեմն հեղինակը պատասխանառու է իր չուրջ ասաւուած գաղափարներուն համար զրոյ շրջագայութեան զրած է անոնց տալով մարմին մը իր երեսակառութեան ստեղծագործութիւններով: Դրական երկերը պիտի գտասւորուին, այս տեսակչաւէն, ըստ ընկերային կեանքին նպաստաւոր իրենց պարունակութեան: Առաջին կարգին վրայ տեղ պիտի առնեն, ոչ անոնք որ պարզապէս գեղեցիկ են, այլ՝ անոնք որ իրենց գեղեցկութեան պիտի կրնան միացնել բան մը աւելի և ուրիշ, որոշ բարութիւն մը, զոր հարկ է սահմանել:

Պրելնըթիէր կը յայտարարէ ուրեմն հարկը ենթարկելու, գրականութիւնն ու արուեստը, բանի մը որ զանոնք կ'անցնի: Այս հետեւութիւնը կը հանէ, ընթերցողներու կեանքի գարմունքին վրայ, գիրքերով արտայայտած գաղափարներուն ազգեցութեան նկատառութիւնն: Բայց այս հետեւութիւնը արգինք է նաև, նման, ուրիշ կարգի նկատառութեանց, վերլուծումին՝ արուեստին և արուեստին համար ստացուած արգինքներու, երբ զայն կը նկատեն իրը վախճան ինքն իր մէջ, և չեն ուզեր իրեն համար նշանակել գեղեցկու-

թիւնը իրականացնելէ տարրեր ո՛չ մէջ նըսպատակի: և Արուեստը արուեստին համար վարդապետութիւնը կրնայ գտանգաւոր ըլլալ, տեսականին մէջ՝ ինչպէս պատմութեան իրականութեան մէջ: բան մը՝ որ հարկ է ապացուցանել:

Պատճառ չկայ որպէսզի արուեստը, նկատուած որպէս ինքնարաւ և որպէս գործունէլութիւն որուն միակ նպատակն է իր իսկ կատարելագործութիւնը, չի գտանառի պղծութեան գործիքի: Որովհետեւ, ամենէն առաջ անէ, պարտի ըլլալ զգայարաններուն հետո հեշտանք մը և նկար մը համանակի մը պէս, և արձան մը՝ պօչմայի մը պէս, կը դիմեն անկասկած հոգիին, զայն յուղելու առաքելութեամբ, բայց միջնորդութեամբն աչքերուն և ականջին զորս պարտին առաջին անգամ համայիլ: Եւ երբ արուեստագէտն անտարեր է պարունակութեանն իսկ իր գործին, կը դառնայ Virtuose մը, որուն համար ամէն նիւթ լաւ է, բայց է որ անկէ կարենայ հանել իրեն յարմար տպաւորութիւններ, և բայց է որ անկէ մատուցուի կարելիութիւն մը իր ճարպիկութեան պարզումին: Օրինակ, Վերածնունդի հտալիան գեղեցկութիւն գտաւ մինչև իսկ ոճիրին մէջ, այլպէս տակաւին ժկ. զարու Ֆրանսան, իր անառակ նկարներով: Boucher-Ներով և Fragonard-Ներով, Duclos-Ներով, Crebillon-Fils-Ներով, Laclos-Ներով, վերածեց արուեստը, զարիչի մը և առաջնորդի մը գիրքէն, զոր էր և պարտէր ըլլալ, ռաեսակ մը միջնորդուի:

Անդարույական՝ երբ զգայարաններու հեշտանք մըն է միան, արուեստն այդպէս է տակաւին երբ բնութեան հաւատարիմ նմանութիւն մըն է լոկ:

Որովհետեւ ինչ որ բարոյական և մարդկային է՛ ընութեան բռնակալութենէն, օրինակէն և ազգեցութենէն ազատուելու ճիգ մըն է: Էստ Spinosa-ի «մարզզկայտութիւն մըն է՛ կայսորութեան մը մէջ», և իր կալուածը կը սկսի ճիշդ այն սահմանէն ուրբնութիւնը կը գործազրէ անգթութեան, անբարյան և անբարյականութեան իր իշխանութիւնը: Բնութեան պարզ նմանութիւն, ազատազրուած այլ ամէն նպատակէ, արուեստը կրնայ ըլլալ միայն ապականի արծարծում մը պարզումին բոլոր ուժերուն մարզուն որուն բնական հա-

կում է պատկանութիւնը: Պրիւնըթիէր չի վախնար յիշելու այս թէզին իր յինակ La Fontaine-ին իսկ Contes et Fables-ի, Racine-ի ողբերգութիւններուն օրինակները:

Արուեստին մէջ կայ վերջապէս յետին մանրէ մը հակընկերային, և որ կը ծնի արուեստագէտին ինքնուրոյնութենէն իսկ: Քանի որ արուեստագէտին զատորոշման և բարձրութեան սկզբունքը հասարակ մահկանացուներէն տարրեր ըլլալուն մէջ է, քանի որ կը զգայ և կ'ըմբռնէ իր ժամանակակիցներէն տարրեր, պիտի փորձուի ա'յնքան աւելի մնկուսանալ մնացեալ մարդերէն և գրել միայն քանի մը տառանձնաշնորհնեալներու համար, պիտի զգայ աւելի՞ մնե տարրերութիւնը որ զինք կը բանէ իր նմաններէն: Պիտի համնի այսպէսով ազնւապետական և տառը արհամարհանքի մը հանդէպ մարդոց տառապանքներուն, վասակին, խոնարհ և անցուկ կեանքին...

Բոլոր այս պատճառներուն համար, հարկաւոր է արուեստին տալ ինքն իրմէն զատնպատակ մը, զինք ատորադասել բանի մը որ զինք կ'անցնի:

Ի՞նչ պիտի ըլլայ այդ բանը: Պրիւնըթիէր որ շատ յստակ եղաւ ցոյց տալու արուեստին բարձրագոյն նպատակէ մը կախում ունենալու հարկը, եղաւ, ընդհակառակը, ծայր աստիճան վերապահ, երբ պէտք էր ճշտորոշել և սահմանել այդ նոյն նպատակը: Կը բաւականանալու նշելով թէ արուեստն ամէն ազատութիւն ունենարու չէ: Բրկչոս կերպով կուտայ սա արազգ՝ աեթէ արուեստ ամին նպատակը բարոյական չէ, նշկերային է, ինչ որ նոյն բանն էօ: Կ'ըսէ նաև, ինչ որ աւելի յստակ չէ՝ «արուեստն ընկերային պաշտօն մը ունի, և ճշմարիտ բարոյականութիւնը դիտակցութիւնն է այդ պաշտօնը կատարելու»: Այլ տեղ, նորէն, ան կը հաստատէ հարկը խցելու կապերը որ կը միացնեն արուեստն ու բարոյականը, ուրնք, երկուքն աէ, և մարդկային և ընկերային բաները են: Որոշ է սակայն, Պրիւնըթիէր երբեք չուզեց որ արուեստագէտը վերածուի առաջինութեան քարոզչի մը կամ ուսուցանէ բարոյականը գեղեցիկ քերթուածներով: Իր տուած ամենէն յըստակ սահմանումը, արուեստի նպատակին մասին՝ հետեւալ էթերեւ՝ ուողդել արաւեստը մարդկային, ընդհանուր, ափեցե-

րական նպատակներու, ծառայել տալ բանասեղծութիւնն արտայայտելու գաղափարներ կամ զգացումներ որոնց մեծութիւնը կամ շահեկանութիւնը ոչ ոք կ'անդիտանայ . . . :

Ի՞նչ կ'արժեն այս պատճառները որոնց վրայ Պրիւնըթիէր կը հաստատէ արուեստն արուեստին համար զարգապետութեան զատապարտութիւնը, և ի՞նչ կ'արժէ, հետեւարար, այդ զատապարտութիւնը:

Ճիշդ է՞ որ գաղափարները կը ներգործեն բարքերու վրայ, և մասնաւորաբար, քերթողական և գրական երկերուն մէջ պարունակուած գաղափարները, կը ներգործեն միշտ և ամենուրեք, և իրենց ներգործութիւնը է՞ այդքան գնահատելի որ մարդկարգաբարը պարտաւոր ըլլայ զայն հարկի առնել, զգուշանալ անկէտ: Հնդկանդապէս խօսելով կը թռւի թէ զժուար է ժխտել զարգափարներուն ազդեցութիւնը կեանքին վրայ: Գաղափարը խմորում մընէ որ արարքի փոխուիլ կը ձգտի, ամէն անգամ որ ոչ մէկ բան կ'արգիէ իր մզումն ու քայլը, ոչ չահ, ոչ կիրք: Բանաստեղծին հանրութեան մատուցած գաղափարները, զարգարուած՝ իր տաղանդին հրապոյներով, լուսապակուած՝ իր հանճարին հմայքով, կրնան, շատ անգամներ, ծլիլ հոգիներու մէջ, և վերջապէս ծաղկիլ սքանչելի կամ ողբալի արարքներու ձեւով: Ճիշդ է բաղդատիլ գրագէտը սերմանացանին որ կը նետէ լիարուուն, հոգիներու մէջ անյագ կամ հօղին վրայ արգաւանդ, սերմը պազգայ ծլամեներու Բայց ինչպէս որ ցորենի համբկները կրնան իյան անքերը ողոլն վրայ, գաղափարները կրնան հանդիպել անհերքնելի հոգիներու:

Ուժեղ անհատականութիւն կ կետնքին հանդէպ անձնական ըմբռնում ունեցող մարգիկ շատ հակամէտ չեն ենթարկուելու արտաքին և օտար մղումին գրականութեան: Անոնց կը գտնեն, իրենք իրենց մէջ, գործի բաւական պատճառներ, իրենց պայծառ իմացականութիւնը ուղեցոյց տաւով իրենց կամքին: Այս տեսակ մարգիկ չափազանց հազուագիւտ են, ճիշդ է, բայց կան: և ահա՝ առաջին գասը և պատիկ որուն վրայ գրականութիւնը բնաւ ազդեցութիւն չունի, որպէս արարքի մղիլ:

Գրականութիւնը անկարող է տակաւին

ընթերցողներու ուրիշ գասի մը նկատմամբ .

անոնք որ բազմաթիւ գաղափարներու և

շատ մը դրութիւններու շրջանն ըրած են .

անոնք որ զգացած են , իրապէս կամ իրե-

ւակայութեամբ , շատ մը զգացումներ ,

բարդ և հաջարագիւա , բուռն կամ քաղցր :

անոնք որ , մէկ բառով յաճախ փոխար լցրա-

լով հեռանկարներ , լքած են շատ բաներ և

կը պտըցնեն աշխարհի վրայ ներողամիտ

և պազ ակնարկ մը , անոնք ալ ազատ են

գրականութեան թելադրանքներու բռնակա-

բութենէն . Անոնց կամքը տկարացած է իրենց իմացականութեան զարգացումին հետ :

Ո՞չ մէկ գոտիք . այս անկումայինները կ'ու-

րախանան գաղափարներով . համոզումներ

չունին իրագործելիք : Եսա՞տ են անոնք :

Կախ կայ որ առաջին գասին աւելի լլլան :

Բայց զօրաբարները , ինչպէս խելացի-

ները , պրոնդէ նկարագիրներ ինչպէս հա-

ճելի սկեպտիկները կը կամմեն վիքրամա-

նութեւն մը ընթերցողներու ամբոխին մէջ :

Իրենց բարձրութեան կամ հրաժարաման իրը

զին , ստացած են կատարեալ ախտազիրա-

ծութեւն մը :

Անհատական արժէքներու աստիճանին

միւս ծայրը , մարդոց ուրիշ խումբ մը ,

անունապէս շատ , հաւասարապէս գուրս է

գրանանութեան չար կամ բարի ազգեցու-

թենէն : Ասիկա խումբն է չի կարգացող-

ներու . փաղանգ մը . հակառակ զարգացու-

մին զոր կինան ունենալ , ընթերցումի ճա-

շկա չունին անոնք : Դիրքի զէտքը չին

զգաց անոնք : Զի փնտունք պահանուները

այս իրականական գործոցն է որ չէ

կրցած ներարկել անոնց այդ պէտքը , մէ

ոչ կեանքն է որ զաննաք տարհամոզած է :

Ամենայն գէպս իրողութիւնն մըն է ատիկա ,

ամէն ազգի մէջ գասակարգ մը կայ որուն

համար ընթերցումը լիւքս մը չէ , — այ-

լապէս պիտի ուզէին կարդաւ — հանոյք

մը չէ , քանի որ հարկագրանքով և անա-

նութեամբ ստիպուած կը կարդային , ի-

րենց սղպրոցական » շրջանին . պարզապէս

աս՝ կարգ մը պաշտօններու զարդն է , կամ

զրակում մը զոր նկատի կ'առեն արհաւ-

մարուն հեղնանքի երանգով մը : Այս գասը

— ազնաւարը կոչենք զայն ոչ-գրագէտ-

ներ — հակայական է եթէ ընդունինք , ար-

դարօքն , որ թերթերու ընթերցումը գրաւ-

կան ընթերցում մը չէ :

Ոչ-գրագէտները դուրս կը մնան , ա-

նոնք ալ , գրականութեան ազատարար կամ

վլաստորեր ազգեցութենէն :

Բայց այս զանազանութիւններէն ետք

կը մնայ մարդոց գտասկարը մը՝ ենթակայ

գրականութեան ազգեցութեանց , կամ առ-

նըրազն , ի վճակի ազգուելուու Ասոնք այն

ընթերցողներն են զոր պիտի կոչէի «մի-

ջնները» , խումբ մը՝ աւելի ևս աւելի մէծ :

Այս գտասկարի մարդիկը կարդալու պէտ-

քը կը զգան . բայց անկարող՝ անձնապէս

ընթրութիւնն մը ընելու , կը կարդան հան-

դիպութեամբ պատահականութեամբ , պա-

տահականութեամբ մութ թելադրութեանց :

Իրենց նկարագրին կակուզ մոմբ կը պահէ

օտարական գաղափարներու հետքը , կ'առ-

նէ հեղինակին պարտադրած կաղապարը :

Զարժանալիք չէ որ նման ընթերցողները

կ'ազնին , իրենց օրինակով , ոչ-գրագէտ-

ներուն վրայ , որոնք կը գտնուին , այս-

պէս , անուղղակիորէն , ենթակայ նոյն ազ-

գեցութեանց :

Հետեւաբար , անժխտելիք է «որ գրա-

գէտները պատասխանատու չըլլան իրենց

կողմէ չըլազայութեան գրուած գաղափար-

ներուն համար : Բայց հոս երեւան կուգայ

մէծ առարկաթիւնը ռարուեսան արուես-

տին . համար » գրգապետութեան կողմաս-

կիցներուն : Անոնք կ'ըսեն՝ սխալ է որ զլուխ

գործոց մը վեսասարեր ըլլայ . սխալ է որ

գեղեցիկն անբարյական ըլլայ , արուես-

տին աշխարհը կեանքին բարձր աշխարհ

մըն է ուր ոչ մէկ վատ բան կրնայ ապրդիլ :

Գեղագիտական մտահայեցութիւնը կը զա-

կողին , կը մաքրէ երկրային ամէն բան , կը

բարձրացնէ զայն , խաղաղ և ջինջ , որորտի

մը մէջ ուր անպիտան ոչ մէկ բան քաղա-

քացիութեան իրաւունք է կը գայելիք : Արիս-

տոթէն մինչ և նօրէնհաւուր , այսպէս խո-

սեցան արուեստի բացարձակ անկախու-

թեան պաշտպանները :

Այդ գարդապետութիւնը մէծ երեւոյթ

և ազնիք դիմացիք ունի : Նոյն իսկ ճշմա-

րիտ է որոշ պարագաներու մէջ : Ամբողջու-

վին մինչ և նօրէնհաւուր , այսպէս խո-

սեցան բարձր միստիք երանքներու

խօսեցանք : Աշմարիտ չէ , հասարակ մահականացուներու և բոլոր միջին բնթերցաղներու պարագային : Կը տիսնէք սա պարկեցած քաղցուէին , անշահախնդրօրէն ճաշակող Ետիմa Bovary-ին արկածներուն հրապոյրը . կամ սա գլորոցականը՝ զնահատող գեղագիտական արժէքը Liaisons dangereuses (վտանգաւոր կապերի)ի : "Le rouge et le noir"ը կը թուրի վլլալ բարոյական գորոց մը ժառագովորդին համար . եւ պիտի չըրպացուի , յուսուլի է , այս երկերուն գեղցիկութիւնը : Օլբրուեստն արուեստին համար չի , արուեստը միշտ բարոյական նի , ոիր գոյութեան իրաւունքն իր մէջ կրող արուեստի վարդապետութիւնը ճշմարիտ է ու ըեմն սմանց համար , և սուս՝ ուրիշներու համար որոնք թուով շատ են : Այդ վարդապետութիւնը ճշմարիտ է հոն ուր արուեստը , ոչ մէկ պարագային , չի կրնար արտազրկի վնասակար արդիւնք . սուս՝ հոն ուր արուեստը կրնայ վլլալ պատճառ վտանգուոր վրիփանքներու և ողբարի մղումներու :

Պրինըթիէր մինչեւ հոս իր դատը շահած է :

Բայց ան չի գոհանար հաստատելով որ գրականութիւնը կրնայ ազգեցութիւն գործել կեանքին վրայ . կ'ուզէ ապացուցանել նաև , միշտ արուեստը բարոյականին ենթարկելու դիտումով , որ կայ , արուեստի վարդապարին մէջ իսկ , ապականութեան պատճառները : Զգայարանքներու հեշտանք , ընութեան նմանութիւնը , միջոց՝ շեշտելու տարբերութիւնը որ կը բաժնէ իսկական արուեստագէտն իր ժամանակակիցներէն : Արուեստու գրականութիւնը , այդպէս սահմանուած , պիտի դանաշին յաւիտենական փորձութիւնը մը որմէ յաւիտենապէս զգուշանալու է :

Այդպէս խորհնելու չէ , թերեւս վտանգչկայ որ պօէմն մը զիւթէ ականջը , սիրոն յուզերով հանդերձ :

Պրինըթիէրի գրական գատութերը միշտ կը կրնի հետքը բարոյական ըմբռնումներու այս ամրողջին :

Corneille վեր գառուած է Racine-էն որովհետեւ անոր ողբերգութիւնները կը պարունակեն Racine-ի թատրոնի հիմին գտնուողներէն տարբեր լայնքով և տարբեր տարողութեամբ խնդիրներ , և Polyeucte-ի

հեղինակին նշած լուծումները այլապէս ազնիւ և օրինակելի են քան Hermione-ի և Phèdre-ի նօր թելագրածները :

Bossuet-ի հանդէպ Պրինըթիէրի մեծ հիացումին , ժի . գարու կղերին հանդէպ իր կաթողին ուրին պատճառը բարոյագիտական կարգէն է միշտ : Rossuet-ն մեծ բեմասաց մըն է անկասկած . բայց ամէն բանէ առաջ մարտ մը՝ որ միշտ պայքարած է այն ամէն բանի համար որ կրնայ մարդիկը միացնել , պահպանութեան է կատարելագործումին՝ ընկերային հաստատութեանց :

Հրահանգիչ է տակաւուն , նոյն անկիւնէն նայած , իր զիրքը Pascal-ի հանդէպ : Հեռու է հաստատելէ պայքարը զոր Pascal մէկ խնձագիտութեան գէմ : Բայց ոչ մէկ առիթ կը փախսնէ յայտարարելու Janseniste-ի բարոյականին միծութիւնը , անհազուազնուութիւնը :

Բարոյագիտական ձգտումն է միշտ որ կը բացատրէ քննադաստին կարգ մը զրական ատելութիւնները : Կը պարուէ նոյն անարգանքն մէջ Laclos-ն , Crébillon-Fils-ը , Diderot-ն իսկ , հաճոյակատար նկարիչներ սիրոյ հրայքներուն , սոտինքի կատաղութենէն բռնուածների : Բայտ բաւականին արհամարնք չունի Stendhal-ին համար , սիեղն մարդ մըս որուն ընկերութեան գէմ սանձարձակ շղթայազերծուած անհատական կարովի դասը կ'արհամարնէ : Կարելի եղածէն պակաս համ կ'առնէ Baudelaire-էն , որ կամաւորապէս կը մեկուսանայ և կը գյայելէ կծուուուրախութեամբ մը սկզբանեւ ընկերցողներու հասարակէն տարբեր ըլլալու զգացումը :

Պրինըթիէրի տրատունչներէն մին Փըրանսական բնապաշտութեան գէմ , մարդկային թշուառութեանց և տկարութեանց հանգէպ անոր անգթութիւնն է : Մրտունչը որ հետեւնք է գարեալ գրականութեան բարոյական դիրին :

Այսպէս , քննադաստին այլապան զրծունէութեան ընդէլէխն , իր առաջին զիրքէն մինչեւ վերջինը , կարելի է նշմարել կարմիր թելը զրականութեան զերին բարոյական ըմբռնումին :

ԱՄՓՈՓԵՑ

ՊԱՐԴԵՒ ՏէՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԻՍԵԱՆ

(Եարունակելի՝ 5)

# ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

## ԱՐՔԱԿԱՂԻՆ

ՏԵՂՈԳՐՈՒԿԻՆ. — Արքակաղինի վանքը կը գտնուէր Կիլիկիոյ մէջ, Մհամիս (= Մամեսիա) քաղաքի հարաւային արևելեան կողմը, նուր լեռան կողին, որ ծածկուած էր կաղինի և ուրիշ ծառերով։ Վանքին գլխաւոր եկեղեցին կը կոչուէր Ս. Սսուռածածին (հմտ. Միսուռ, էջ 253, Միւրմ. Ցուցակ 26թ. Հալէպի, Ա. էջ 57):

ՊԼՏԾԱԿԱՆ. — Արքակաղին շինութեան պարագաները ծանօթ չեն. յայտնի չէ թէ իր կառուցուած է այս։

Առաջին անգամ կը իշխուի իշխանապետութեան ժամանակ Թորոս Ս. ի (1099-1129), որ Մարաշի Թաթոււ իշխանէն սուզ գինով ստոցաւ Ս. Սսուռածածինի պատկեր մը և բերաւ զետեղեց Արքակաղինի սուրբ սիստին մէջ։

Հոգ թաթեցին Մեծն Լեռնի հօր, Ստեփանէ քաջ իշխանին թշնամիներու ձեռքով անդթօքէն խալուած մարմինը, 1167ին։

Նոյնպէս հոս թալուած է Գրիգոր Ապիրատ կաթողիկոս 1203ին։

Արքակաղինի վանքին մէջ ուսուած է Վարդան Այգեկիցի կամ Մարաթացի, վախճանած չ. 1235ին (Միոն, 1937 էջ 347):

Այս վանքը սաստիկ վնասուեցաւ 1269 թուին պատահած մեծ երկաշարժէն (Սարգ. Ա. էջ 495), և ատկէ յետոյ վերստին չըստացաւ իր նախկին փայլին ու փառքը։

Արքակաղինի վանահայրէէն — Մամեսիոյ Արքեպիսկոպոսներ — հետեւ աւանդութեան իշխանութեան կը հանդիպինք հոս հոս։

1. — Դաւիթ Արք. Մամեսիոյ (1175-1211), որուն ստորագրութիւնը կ'երեւի Հոռոմկայի ժողովին կողմէ Ցունաց կ. Պոլսոյ Միքայէլ պատրիարքին սիւնհոգոսական նամակին ի պատասխան գրուած ժողովական թուղթին ներքեւ, ուրիշ եպիսկոպոսներու շարքին (1179). Մեծն Լեռնի թագագրութեան հանգէսին (1199 Ցուր. 6) ներկայ եղող 14 եպիսկոպոսներուն գլուխը

կը կինայ ան, ըստ Ալիշանի՝ կամ անոր համար որ Մամեսիոյն տակաւին կը համարուէր հայոց մայրաքաղաքը, և կամ անոր համար որ քիչ տարիներ յետոյ Դաւիթը կաթողիկոսական աթոռը բարձրացաւ։ Այս երկորդ կարծիքը միերես աւելի հաւանական ըլլայ, քանի որ երկու տասնեակ տարիներ առաջ Կիլիկիոց մայրաքաղաքը կը համարուէր Ցարսոնը (Ընդհանրական, Ն. Ծնորչալի, Երուսաղէմ, էջ 199): Թանի մը տարի յետոյ իր Լեռն անհամաձայնութիւն ունեցաւ Յովհաննէս Զ. Մեծարարոյ կաթողիկոսն հետ, զայն ուզեց դադրեցնել իր հայրապետական պաշտօնէն և անոր տեղ ընտրեց Դաւիթ Արքակաղնեցին (1207), որ սակայն օրինաւոր կաթողիկոսներու շարքին չանցաւ, այլ նկատուեցաւ լոկ աթոռակից մը։

2. — Յովհաննէս Բաբուն, 1215։

3. — Երեխիա Առաջնորդ Արքակաղնոյ, կը ներկայանայ իրրե վերջին ստացող մագաղաթեայ, երկաթագիր Աւետարանի մը, զոր 1223ին օրինակած է Սարկաւաց [Ցովկաննէս], Թովհան վարդապետի համար, Մամեսիոյ մօտ թագդրի վանք Անսպատին մէջ. — Բ. Ծ. Վ. Կիրէւէ էրեխան, Կոլոս, Վիեննա, 1904 էջ 116-7։

4. — Սիոն Սպիտակոպոս (1266), սրուն միջցաւ Արքակաղին վանքին Աւետարան մը նուէր կուտայ Թորոս քահանայ, փոխարէնը խնդրելով նախակայի պատարագը (Սիոն. 253):

5. — Սեբիանոս Արենպու. (+ 1284 Մայիս 16), սրուն հարպատաշ՝ Կոստանդին քահանայ, օրինակել կուտայ Աւետարան մը Պողոս Գրչին (1284):

1292 կամ 93 թուին, Արքակաղին վանքի միաբաններէ Յովհաննէս ամենին մասս քահանան կ'ուզէ Աւետարան մը գրել տալ։ Բայց հազիր թէ մագաղաթը պատրաստած էր, մասը վրայ կը հասնի։ Էստ հոգւոյ և մարմոյ իր հարազատները և անդակիցները, Ստեփանոս վիլիսփայք և Գրիգոր քահանայ, կը խորհին իրենց եղբար փափաքը իրագործել։ Ուստի անոր պատրաստած նիւթերը առնելով կուտայ Սիենայ։ Սակայն անոնց հասնելէն քիչ օրեր յետոյ Ստեփանոսն ալ հոգին կաւանդէ։ Այս անգամ Գրիգոր կը թափանձէ Սկեռացի Ստեփանոս Գրչին, որ հան-

գուցեալներուն փափաքին գոհացում տայ Ա. Աւետարանի ընդօրինակութեամբ : Սաեւ փառու գրիչ կը հատարէ իրմէ խնդրուածը հակառակ իր ծերութեան, և գրչութեան արուեստին համար պատշաճ պիտույքներու պակասութեան .— Յ. Վասար. Ե. Լ. Էջ 111—2 :

6.— Կոստանդին, 1306:

7.— Յովինաննէս, որ 1316ին մասնակցեցաւ Աստանայի ժողովին :

8.— Անեփանոս, որ 1332ին կառ Դ. Թագաւորին կողմէ դեսպան կը դրկուի Ծովհան իբ. պապին :

9.— Բարսեղ, 1342:

ՄԵԼԱԿԻՒԹՈՒԹԻՒՆ.— Արքակազնի վանքին մէջ մասնաւոր կերպով զարկ արուած է Հայ եղեղեցոյ հրաժանութեան մշակման, և Մանրուամունք կողուած եղանակները ասկէ տարածուած են կիրկիոյ և Հայաստանի զանազան կողմերը: Այդ եղանակները կը կրէին այլեւայլ յատկանշական անուններ, որոնց թիւը ըստ Ալիշանի եռաթանառունէն աւելի էլ (Սիս. Էջ 254): Կոմիտաս զարդապետ Ձեռագիրներու քննութեամբ աւելի ճոխացուց այդ ցանկը և եղանակներու թիւը հասցուց 123ի, որոնց ութ ձայններու վրայ զաստորուած մէկ ցուցակը հրատարակեց, իր սարկաւագութեան օրերուն, Արքարատի մէջ (1894, Էջ 258—9):

Մանրուամունք գրոց ընտրելագոյն օրինակը կը կոչուէր Վաւանցի (Սիս. Էջ 517): Մանրուամունք հնագոյն Զեռապետը մը, գըրւած 1274ին, Սիս մայրաքաղաքին մէջ, ցուցակագրած է Կոնիրի (A Cat. of the Arm. Manuscripts in the Brit. Museum, Էջ 85, թ. 40), ուրիշ մը գրուած 1275ին, Ակեւուայ վանքին մէջ, ցուցակագրած է Սիւրմէեան Արքեպոս. (Ցուցակ Զեռ. Հալէպի, Ա. Հատուր, թիւ 140): Ասկէ երեք կամ չորս տարի միայն յետոյ, զարձեալ նոյն վանքին մէջ գրուած օրինակ մը յիշուած է Կորենեանց Ցուցակին մէջ (թ. 667):

Հակառակ Արքակազնի վանքի ստացած մեծ հռչակին, մեղի հասած են հոն փայլող

երաժիշտներէն մէկ երկուքին անունները միայն :

Ա.— Սիմոն Փիլիսոփայ (= երաժիշտ), որ Արքակազնի վանքին մէջ օրինակած է Աւետարան մը, 1259 թուրին (Խորոս Աղբար, Բ. Էջ 437):

Բ.— Մանուէլ Խմաստուն նրաժիշտ, որ ուսով իւրով բերաւզ եղեւ ճառիս ի վանս (Զարբ. Թարգմ. Էջ 472), չուրջ 1270 թուրին:

Ասոնցմէ զատ իրբե արգիւնաւոր անձեր ծանօթ են նաև :

Գ.— Օնքանձէս Սարկաւագ Գրիչ (1223), որ երկաթագիր Աւետարան մը օրինակած է ընդ հովանեաւ սուրբ տաճարիս Տիրամօրն, յանապատիս Թազգորի վանք, ընդ հովանեաւ քաղաքին Մամեսատիոյ (Կոլոս, Կիւլէսէրեան, Էջ 116—7):

Կիրկիոյի մէջ Մամեսատիս քաղաքին մօտ Թազգորի վանք անունով Անապատ մը ուրիշ տեղ չէ յիշուած, որչափ որ գիտենք այժմ, ուստի շատ հաւանական կը համարինք որ ատիկտ նոյն ըլլայ Արքակազնի վանքին հետո Այս նոյնացման ի նպաստ են արքայ և Թազգոր հոմանիշները, եղեղեցիներուն համանուն ըլլալը և ձեռագրին ժամանակ մը յետոյ Արքակազնի Առաջնորդին սեւ փականութիւնը զառնալը:

Դ.— Պօղոս Գրիչ եւ Շալկող (1271—1284), որ հոգ օրինակած է,

1.— Ս. Գր. Լուսաւորչի Ներովոյը (1271), գրուած Յ. Ոսկերեանի աշակերտ Քէոփիլոսէն և հայերէնի թարգմանուած Քէոփիլոտէ անունով հայագէտ յոյն հուտորէն, Գրիգոր Վայաւսէր կաթողիկոսին հրամանով: Պօղոս մէկ օրինակ գրած է Արքակազնի վանքին, և երկրորդ մըն ալ Ակերերի համար (Զարբ. Հայկական Թարգմանութիւնք Նախնեաց, Վհնեատիկ, 1889, Էջ 472):

2.— Աւետարան մը օրինակած և նկարագրուած է Հքեղօրէն, 1284ին, Կոստանդին վանքին համարակալի հրամանով (Սիւրմ. Ա. Հատուր թ. 22):

Ն. Վ. ՄԱԿԱԿԱՆ

## ԼԵԶՈՒԾԳԻՑԱԿԱՆ

### ՅՈՒՆԱԲԱՆ ՀԱՅԵՐԷՆ<sup>(\*)</sup>



Ե. գարում՝ երբ մեր հայրերը սկսան թարգմանիլ յունարէնից պատճական, նը- կարագրական, կրօնական ու բարոյական գրուած քններ, հայերէն լիզուն ոչ միայն բաւական էր յունարէն բնագրերի բոլոր նրբութիւնները գուրս բերելու, այլ և իր հոսութեամբ ու հարստութեամբ շատ ան- գամ գերազանցում էր նրանցից։ Այսպէս օրինակ՝ Ոսկերերանի հայերէն թարգմա- նութիւնը այնքան պերճ, այնքան բազ- մազան, այնքան հարուստ լիզու ունի, մինչդեռ յունարէնը նրա համեմատու- թեամբ այնքան հասարակ ու սովորական է, որ կարծեա թէ Ոսկերերանի հայերէն է խօսել և ոչ յունարէն կամ թէ բնագրերը հայերէնն է, իսկ նրա անյաջող թարգմա- նութիւնը յունարէնն է։

Ե. գարից յատոյ, երբ հայերը ձեռք զարկին յանոց փիլիսոփայական գրուած ք- ները թարգմանելու, տեսան որ հայերէնը բաւական չէ փիլիսոփայական արուեստա- կան մշակուած լիզուի բոլոր նրբութիւն- ները պատկերացնելու։ Այդ բոլորից պա- հանջ զգացուեց հայերէնի այս տկար կողմը զօրացնելու, պակասութիւնը լրացնելու։

Թէ ո՞վ եղաւ կամ ո՞վքեր եղան որ առաջին անգամ մտածեցին լրացնել հայե- րէնի այս պակասը, մեզ յայսնի չէ։ Ա- ւանդութիւնը մեզ տալիս է ոմն Դաւիթ Անյազք Հարքացի կամ Ներքինացի փի- լիսոփայի անունը, որ իբր թէ ապրեէ է Ե. գարի երկրորդ կեսում, սովորել է Աթէն- քում, կայսեր Ներկայութեամբ Պոլոսում մրցել է յոյն փիլիսոփաների հետ, յազբել բոլորին և դրա համար էլ սուացել Անյազք ախտուը։ Քննական բանափրութիւնը ա- ռասպէլ է համարում այս բոլորը, և հաս- տառում է որ Դաւիթին ընձառւած գոր- ծերը յունարէնից թարգմանութիւնն են։

Ինչ էլ որ լինի, իրողութիւնն այն է՝ որ Ե. գարից յետոյ, Զ-Ը գարերի ըլլր- ջանում գուրս են հեկէ մեր մէջ անհատ- ներ, որոնք ստեղծել են մի նոր հայերէն լեզու, համաձայն յունարէնի, որով և զիշէ կամ աւելի ճիշտ թարգմանել են բազմա- թիւ փիլիսոփայական գրուած քններ։

Այս հայերէնը կոչում է յունարան հայերէն։

Քննանք այս հայերէնի վիճակը կամ կազմութիւնը։

Օւնաբան հայերէնի ամենակարեւոր կողմը իր բառարանն է, որ այս ամսակե- տից բաժանում է երկու մասի։

1. Յունաց փիլիսոփայական լեզուի հարստութիւնն են կազմում այն բառերը, որոնք կաղմուած են զանազան նախամասներով։ Հայերէնը թէեւ յետամասնիկներով շատ հարուստ, բայց չափազանց աղքատ է համամասնիկների կողմից։ Այսօր էլ երբ ուսւակն կրթութիւն ստացած միը հայերէնակիցները առիթ են ունենում հա- յերէնը համեմատելու ուսւարելնի եետ եւ կամ ուզում են թարգմանութիւններ անել ուսւերէնից հայերէն, ամէնից աւելի զան- գատուում են նախամասնիկների բացակա- յութիւնից հայերէնի մէջ։ Այսպէս ուսւ- բէնը բացի լիս ալցնելու սովորական արմա- տական ձեւեց՝ զիտէ տաել նալիս, զրիտ, վիտ, պոլիտ, պրոլիտ, պրիլիտ, պողիտ, ուզլիտ, ատլիտ, իզլիտ, զալիտ, գոլիտ, որոնց գէմ հայերէնը տանձնի բառերչունի։ Այդ չի նշանակում թէ հայերէնը անկարող է այդ զգագիտարները բացատրել, այլ թէ բացատրում է կամ առանձին արմատնե- րով, ինչպէս սոսողել, ջրել ածել, ձաւելել, հեղուել, ամանել, թափել, վթելել, դա- տարկել, պարպել և կամ յարտկից բառե- րով։ Ինչպէս վրան լցնել գուրս լցնել, պակասը լցնել մէջը լցնել, նորից լցնել եւն և եւն։ Ոչ մի լեզու չի կարող մի սրբը լեզուի կատարեալ պատկերը լինել։ Բայց մեր այս կարգի ինտելլիցինատերը գոհունակ չեն հայերէնից և ուզում են որ հայերէնն էլ կարողանար նոյն լցնել արմատական ձեւեց կազմից զանազան ածանցներ՝ ճաշիւ համապատասխան ուսւարէն ձեւելիքն է թէ յանկարծ երկակայինք որ փիլիսոփա լինէնք դերերը և հայերէնը ունենար ապացեցիկ դիրք, իսկ ուսւերէնը լինէր երկրորդական

(\*) Վերցուած մեծանուն հնեղինակի «Պատմու- թիւն Հայ Ազգութիւնուն» (ԺԹ. Գլուխ)։

մի լեզու, այն ժամանակ էլ բնականաբար պահանջները հակառակ ուղղութիւն պիտի ստանային և պիտի գանգատուէ էին թէ ինչու ուսւերէնն էլ հայերէնի նման ճշխութեամբ՝ չունի այդպէս առանձին առանձին արմատներ, այլ նոյն և միեւնոյն լիս արմատը չուռումը է առաջ շարունակ։

Ահա նիշտ մեր արդի սուսագէտների մտածմունքն ունէին և մեր հետ յունաբանները, որոնք չբաւականանալով հայերէնի արմատական ձեւերով կամ նախզրաւոր բացատրութիւններով, որոչեցին հնարել հայերէն նախամասնիկները, համաձայն յունաբէնի։ Ահա այդ նախամասնիկներն են. առ — ապո, ապ, աֆ ներ — են առ — պրոս շաղ — սիւն արտ — եկ, եքս շար — սիւն բազ — սիւն պար — պերի բաց — ապո ստոր — հիւպո գեր — անա

գեր — անտի ենթ — հիւպո հակ — անտի հոմ — հոմս մակ — եպի յար — պարա, սիւն

Այս նախամասնիկները հնարելուց յետոյ մեր յունաբան հեղինակները սկսեցին անխնայ և ստրկօրէն թարգմանել այն բոլոր յունաբէն բառերը որ կազմուած էին համապատասխան մասնիկներով, առանց ուշագրութիւն դարձնելու թէ հայերէնի մէջ այդ բառերի համագօրները կա՞ն թէ չկան և թէ հայ ժողովուրդը կարո՞ղ է արդեօք հասկանալ այդ նորակերտ բառերի իմաստը թէ ոչ։ Ահա մի քանի օրինակ այդ թարգմանութիւններից համապատասխան այն հայերէն բառերով, որոնք արգէն գոյութիւն ունէին լեզուի մէջ և գործածական էին Ռոկեդարի հայերէնում։

ապոլոգիա  
ապոֆեմի  
պրոսպիտո  
եղգոսէ  
այունկրիսիս  
ապոտիթեմի  
հիւզպաթեթիկոս  
անտոնիւմիտ  
հիւպատիթեմի  
անիստասիս  
հոմնիւմոս  
եպիֆանիեյա  
պրատիթեմի  
ենանտիս  
ենեստոս  
եներգեո  
սիւնդեսմոս  
սիւնեիես  
պերիոնէ  
հիւպոգրաֆե  
անագիկոսոսկո  
պարադեյկմա  
դիաբերոս  
դիափորոս  
պարակուի  
դիաթերոս  
դիափորոս  
պարակուի  
դիաթերոս  
սիւլլարե  
մետաբալո  
պերիալո

ապարանութիւն  
ապոսել, ապասոցել  
առանկանի  
արտունութիւն  
բաղդատութիւն  
գերադարական  
գերանուն  
հենթագրութիւն  
հակակացութիւն  
հոմնուն  
մակերեւոյթ  
յարադրել  
ներակ  
ներկայ  
ներգործել  
շաղկապ  
շարունակ  
պարունակութիւն  
ստորագրութիւն  
վերծանել  
տարացոյց  
տարբերել  
տարբեր  
տարալուսութիւն  
տրամադրութիւն  
փաղառութիւն  
փոխարկել  
փոխանակ անուան  
մեկնել  
գերիվերոյ  
փոխանակ անուան  
գնել, գիշուք, թէ  
խալիր  
համանուն, անուանակից  
երեսք  
կցել  
հակառակ, ընդդիմակաց  
առաջիկայ  
ազդել  
զօդ, յօդակապ  
հանապազ  
բովանդակութիւն  
նկարագիր, ձեռնագիր  
ընթեռնուլ  
օրինակ  
որոշել, զանազանել  
ընկհատ  
անհնազանցութիւն  
զգացումն յօժարութեան  
վանկ  
փոխել, յեղուլ  
ի բաց բառնալ

ջատագովութիւն  
ժխտել, ուրանալ, մերժել  
պատահել  
իրաւունք, առանելութիւն  
համեմատութիւն  
մեկնել  
գերիվերոյ  
փոխանակ անուան  
գնել, գիշուք, թէ  
խալիր  
համանուն, անուանակից  
երեսք  
կցել  
հակառակ, ընդդիմակաց  
առաջիկայ  
ազդել  
զօդ, յօդակապ  
հանապազ  
բովանդակութիւն  
նկարագիր, ձեռնագիր  
ընթեռնուլ  
օրինակ  
որոշել, զանազանել  
ընկհատ  
անհնազանցութիւն  
զգացումն յօժարութեան  
վանկ  
փոխել, յեղուլ  
ի բաց բառնալ

Յիշեալ նախամասնիկները կարող ենք կոչել պարզ բայց յունարքներ յատկապէս փիլիսոփայուկան լիզուն, ունեք նաև բարդ նախամասնիկներ, որոնք կազմուած էին երկու պարզ մասնիկներից: Յունարքն հե-

դինակները դրանք էլ թարգմանեցին ան-  
փոփոխ՝ նոյն ոճով: Այս կարգի բառերը  
նախորդների չափ առաջ չեն, որովհետեւ  
առաջ չեն նոյն իսկ յունարքնի մէջ: Ահա  
նրանցից մի քանի օրինակ.

պրոսեկուրկազնուայ  
պարախիւնապատիկոս  
եպիսփիւնդեռ  
միւնկատաթեսիս  
ենպերիես

առարտագործել  
տարբաղմատ  
մակչակապել  
բաղստրագորութիւն  
ներպարունակել

յաւելուլ ինչ  
յօդուածոյ  
կապել երկիցս  
հաւանութիւն  
բովանդակել

Կամ նոյն ոճով մակատրամատութիւն, գերպարունակ, գերստրակայ, հակատրամատել, ներառասութիւն, ներմակազգեալ եւայլ:

Զ. Նախամասնիկուոր բառերից գուրոյ յունարքնը, ինչպէս և ամէն մի լեզու, ունեք մի խումբ այնպիսի բարգութիւնները, որոնց կազմութիւնը հայերէնից տարրեր էր: Հայերէնը գարձեալ դրանց գէմ ունեք կամ առանձին արժատական բառ և կամ տարրեր ձեւով բարդ կամ ածանց ձեւ: Յունարքն հեղինակները այս կարգի բառերն էլ սկսեցին թարգմանել բառացի, ինչ. հեռուորոս արուսեակ, կազմուած է հեռու այդու և ֆորէս հաճուսոս կրել, զգինուլու, բառերից: հայերէնը ունեք ասոց առաւօտու և արուսեակ գեղիցիկ բառերը: յունարքնից թարգմանուեց վագորդայնազգեցիկ աննոռնի բառը:

Ֆիլոնեյկոս «զիճել, կագել, հակառակել յանգչնեալ վիճել կազմուած է ֆիլեռ սփրելու և նրկառ այալթելու բառերից: յունարքների համար պատրաստ է յաղթասիրերել:

Ֆիլոնեյկոս պարձիւ, պանծակ, պատահանակ ու պատահանակ այսպէս ունինք:

Ֆիլոնեյկոս պարձիւ, պանծակ, հապատանալ, փառա անձին համարել, ճողխանալ, առատանալ, այսինքն առատաձեռն լինելու: կազմուած է ֆիլեռ սփրելու և տիմառ այարցելու բառերից: ըստ այս յունարքներն էլ թարգմանում են պատասիրելու: օրինակ յուսային... պատուասիրել իմով ամենիմաստ արուեստիւս. Խոր. Գ. 68. պատուասիրէն (Ամարացիք) յազագմ Արքահամու և նախահայր զնա անուանէն. Ասկ. յն. ա. 30:

Գրամմատիկէ գերականութիւնն. կազմըւած է գրամմա «գիր, տառ» բառից և այս էլ գալիս է գրափո «գրել» բառից:

որի առաջին և նախնական նշանակութիւնն է «քերել, ճանկոել, փորազբել», ըստ ուրում հնագոյն ժամանակներում գրչութիւնը բարի վրայ փորելով էր բառը յետոյ ստացաւ պարզապէս «գրել, շարազրել» նշանակութիւնը: Ոսկեզարիան հայերէնում բառիս հնամանիչն էր դպրութիւն, արուեստ դպրութեան, որին չհաւանելով մեր յունարքները քերել բառից սարքեցին քերականութիւն:

Այս կարգի բառերից գուրոյ կան և այնպիսի բարգութիւններ, որոնք արաբերում են հայերէնից միայն դաստորութեամբ, այսպէս օրինակ յունարքն Փիլուլոցոս բանասէր բառի կազմիչ մասերն են ֆիլը սէր և լոգոս բան, որոնք դաստորուած են հայերէնի հակառակ շարքով: Այս կարգի բառերը թարգմանուած են հայերէնի մէջ նախ մեր լեզուին հարազատ կարգով, իսկ զուտ յունարքն շարքով: այսպէս ունինք:

Փիլերգոս գործասէր սիրագործ մետրոպոլիս քաղաքամայր մայրաքատ զաք Փիլուլոցոս բանասէր սիրաբան

ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌԵԵՎԻ

(Ըստուածէն)



## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍՈՒԵՆ

### ԱՄՍՈՐԵԱՑ ԼՈՒԾԵՐ

● 27 Փետ. Կիր. — Տեսանկանցառաջ. Ս. Գատրիքարք Հայրը նախազանց առաւտան պաշտամունքին և ներկայ գոնսեցաւ հանդիսաւոր Ս. Գատարագին որ մատուցածեցաւ Աւագ Անդ Անդանի վրայ ժամարարն էր Հոգ. Տ. Անըրէն Վրզ. Քէմանենան։ Ս. Գատրիքարք Հայրը քարոզեց բնարաւ ունենալով վոյ ի յայտաւթիւն հեթանոսաց և փառք ծովով դիմումների։

● 2 Մարտ Դշ. — Ս. Գատրիքարք Հայրը ներկայ գոնսեցաւ երեկոյան պաշտամունքին և նախազանց վականան տօնի նախատօսակին։

● 3 Մարտ Եշ. — Տօն Ս. Կարղանաց օրավիրաց. Ս. Գատրիքարք Հայրը նախազանց առաւտան պաշտամունքին և ներկայ գոնսեցաւ Ս. Գատարագին ժամարարն որ քարոզին էր Հոգ. Տ. Անըրէն Վրզ. Մանուկեան. Յաւարան Ս. Գատարագի հատարաւեցաւ հանդիսաւոր հագեկանգոտեան պաշտօն։

● 4 Մարտ Ար. — Ս. Գատարագի մատուցաւեցաւ Ասուրոց Ս. Մարէս Ներկայ գոնսեցայն մէջ՝ ժամարարն էր Հոգ. Տ. Հայրէն Վրզ. Ասունեան, որ նաև քարոզեց Ասուրոց Ս. Մարէս Ներկայ գոնսեցայն Ս. Գատակն և պատասխան արձէները, զանձացնելով Խոյն տօնի մեր հայրերու յիշտատկը որոնց զուզութեան ու բարեպաշտութեան դին է տարեկն պատարացի մեր իրաւութեք, նորինայ այս որբատեղուոյն մէջ։

● 5 Մարտ Եր. — Տօն Կոսանենապարու Ա. Ժարդին. Ս. Գատրիքարք Հայրը ներկայ գոնսեցաւ առաւտան պաշտամունքին և նախազանց Մանկունքի արարողութեան։ Ներկայ եղան նոյնպէս երեկոյան պաշտամունքին և նախազանց Ս. Անդաներու վարագուրման, մեռամբ հոգենորէ հայրերու։

● 6 Մարտ Կիր. — Բան բարիկենդան. Ս. Գատրիքարք Հայրը ներկայ գոնսեցաւ առաւտան պաշտամունքին և ոս պատարագին ժամարարն էր Հոգ. Տ. Միւռուն Վրզ. Կրճիկեան Դպրապետք պաշտօնը վարեց Հոգ. Տ. Հայրէազուն Վրզ. Արքական կամաց այս երկու քիչին միջին, ու

● 7 Մարտ Բշ. — Ա. որ Մեծ պահօն. առա-

ւուեան պաշտամունքէն վերջ Միաբանութիւնը պատրիքարքան ելաւ և Մեծ պահօն չնորհաւորութիւնը մատոյց Ո. Գատրիքարք Հօր, որ իր կողմէ փախադարձ չնորհաւորութիւններով որհնեց բոլորին աւուր պատշաճի իրատականով։

● 12 Մարտ Եր. — Եթետ-միջօրէի ժամը 2.30ին Ս. Գատրիքարք Հայրը ի գլուխ Հոգ. Միաբան Հայրերու Յարութիւն գնաց և էլքաչափառով մատուց գրգիծ տաճար. Ո. Գերեզմանի ու իսխի արարողութիւնէն յետոյ բարձրացաւ մեր Գողգոթայի մատուցը ուր նախազանց երեկոյեան պաշտամունքին։

● 13 Մարտ Կիր. — Բ. Քառանօրդաց, Արաւանան. Ս. Գատրիքարք Հայրը ներկայ գոնսեցաւ Ս. Գատարագին ի Յ. Յարութիւն մեր Գողգոթայի մատուց մէջ։ Յամարարն էր Հոգ. Տ. Յարութիւն Արքայ Մոշչեան ապա նախազանց մեծաւանդէս թափօրին որ տեղի ունեցաւ Ո. Գերեզմանին շարք, ու վերազարձաւ պատրիքարքան պաշտամական գնացքով։

● 17 Մարտ Եշ. — Ս. Գատրիքարք Հայրը նախազանց երեկոյան համեմատին և քարոզեց։

● 19 Մարտ Եր. — Տօն Ս. Վիւղի Երաւանիմայ հայրապետին. Ս. Գատրիքարք Հայրը ներկայ գոնսեցաւ առաւտան պաշտամունքին, նախազանց Մանկունքի արարողութեան, և ներկայ եղան Ս. Գատարագին որ մատուցաւեցաւ Ս. Կիրողի Ներկայն վրայ ժամարարն էր Հոգ. Տ. Նորայր Վրզ. Պատրիքան Անդ Ս. Գատարագի Միաբանութիւնը պատրիքարքարն էր Հոգ. Տ. Անըրէն Վրզ. Մանուկեան առաջ յիշտատկը Անդ։ Ս. Գատրիքարք Հօր անսեան տօնը և հակ յիշտ-միջօրէի վանքարենակ և զուրոց թակող ամբողջ ժաղովուրող չնորհաւորութեան եկան։

● 20 Մարտ Կիր. — Գ. Քառանօրդաց, Անառակին. Ս. Գատարագի մատուցաւեցաւ ի Յ. Յակոբի ժամարարն էր Հոգ. Տ. Նորայր Վրզ. Պատրիքան Անդ Ս. Գատրիքարք Հայրէազուն Վրզ. Մանուկեան Ֆարազեց Ս. Գատրիքարք Հայրը ընթարքան առնենալով Անուանի առակ։

● 27 Մարտ Կիր. — Գ. Քառանօրդաց, Տեսանկան. Ս. Գատարագի մատուցաւեցաւ ի Յ. Յակոբի ժամարարն էր Հոգ. Տ. Միւռուն Վրզ. Կրճիկեան Ֆարազեց Հոգ. Տ. Նորայր Վրզ. Պատրիքան բանաւութիւնը ունենալով չնդի կարեց Ասուր ծառայել և Մամունայի Աւասի. Եղբակացուց. Հարկ է ընտրութիւն մը կատարել այս երկու քիչին միջին, ու բավկան միջին ժաղովուրող չնորհաւորութեան եկան։

## ՆՈՒԷՐՆԵՐ ԿԻՒԼՊԵՆԿԵՍՆ ՄԱՏԵՆԱԳԱՆԻՆ

Շնորհակալութեամբ տացած եմ հետեւալ զիրժերը հեղինակներէ և զամազաններէ.

Ցովիաննես Աւագեան. — ԱՅՍՊՀՍ ԱՊՐԵՑԱՆՔ, ՆԻւ-Եօրք, 1930,  
ՆԺԱՆԱԼԱՐՄ ՕԲԵՐԱՆԵՐ, » » 1927.

Ա. Սոփոկլեան. — ՕՏԱՐ ԵՐԿՐԻ ԱՊՐՈՒՄՆԵՐ, Բարիզ,  
ՔԵՐԱՄԻ ԵՒ ԶԱՊԵԼ, » 1945,  
ԱՐՓԻ » 1944.

Ա. Տերուենեան. — ՄԻՆՉԵՒ ՎԵՐԱԴԱՐՁ, Կիպրոս, 1945.

Թ. Գույումնեան. — ՃԵՂՔՈՒԱՆ ԱԻՐՏ, Ֆիւատէլֆիա, 1947.

Ն. Օնանեան. Ն. Տեր Սիբակիեան. — ԱՊՐՈՂ ՇՈՒՇԱՆՆԵՐ, Եռնիքն Աիրի, 1947.

Վ. Սօնեան. — ՔԻՉ ՄԸ ԵՐԿՐԻՆՔ, ՆԻւ-Եօրք, 1931,  
ԼՈՅՍ ԵՒ ՍՑՈՒԵՐ, » » 1939,  
ՆՈՐ ԳԱՐՈՒՆ, » » 1946.

Վ. Տաշեան. — ԳԱՐԻԿԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ, Ֆրէզնօ, 1947.

Գ. Ե. Մ. — ԽԻԱՆԱՆ, Գէյրութ, 1947.

Ռ. Արեւեան. — ՈՎԱՍԻՍ, Բարիզ, 1920.

Ա. Անարոննեան. — ԺՈՂՈՎԱՌԵՐԸ Բ. Հատոր, Պոստոն, 1947.

Ց. Սամուելեան. — ՈՒՐՄԱՆՈՒՆԵՐ, ՆԻւ-Եօրք.

Ամերիկանայ Ազգ. Խորհուրդ. — ՀԱՐՄԱՆԾ ՏԵՂԵԿԱՏՈՒԹԻՒՆ, ՀԱՄԱՅՆԱՐՀԱՅԻՆ  
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՆԿՐԵՍԻ, ՆԻւ-Եօրք, 1947.

Charles A. Vertanes. — ARMENIA REBORN, ՆԻւ-Եօրք, 1947.

Զ. Պլաուլ. — ԲԱԺԱԿ ՄԸ ԵՐԳ, Պուբլէշ, 1941,  
ՄԵՐ ԺԱՄՈՒՆ ՍՈՒՐԲԸ, Պուբլէշ, 1946.

Գ. Արւեմենեան. — ԵՐՋՆԿԱ, Գահրէ, 1947.

Ա. Մ. Քէչեան. — ՈՒԽՏԱԿՈՒՄՆԵՐ, Պուբլէշ, 1936,  
ԿԱՐՄԻՐ ԴՐՈՒԿՆԵՐ ՀԵՐԱՌՆԵՐՈՒ ԿԵԱՆՔՆ Ա. Բ. Գ. Հատոր,  
Պուբլէշ, 1940.

Վ. Հապեեան. — ԴԱՍՏԱԿԱԿՈՒԹԻՒՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ, Գէյրութ, 1947.

Ժաղ Տր Մորգան. — ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒԹԻՒՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ, Պուբլէն, 1947.

Ա. Վացեան. — ՀԱՅՐԵՆԻՔ ՏԱՐԵԳԻՐ-ՏՈՆԱՑՈՅՑ, » 1947.

A. Salmaslian. — BIBLIOGRAPHIE DE L'ARMENIE, Paris, 1946,  
(Նուեր Տէր Բ. Թէլման)

Հայ. Աբրահամեան. — ԿԱՀԱՆԱԾԱԿՐԵՐ, Երևան, 1941. (Նուեր Տէր Գ. Գոբէլիսնե).


Սլիք. Վարդապետ. — ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐՀԿ ԵՒ ԱՅՍՈՐ, Երուսաղէմ, 1948.

Եղիվարդ. — ԱԿԵՂԴԱՄԱՄԱ, Երուսաղէմ, 1948.


Թ. Գույումնեան. — ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՀԱՄԱՆՈՒԹ, Ա. Շարք, Ֆիւատէլֆիա, 1948.

Օմեն. Տ. Կիւրեղ Բ. — ՕՐԱԾՈՅՑ 1949, Երուսաղէմ, 1949.

# ՀՈՅԱ ՏԵՍԱՆ Ա. ԱԹՈՌՈՅՍ ՏՊԱՐԱՆԵՆ



Էջ՝ 672 Գի՞ն՝ 35 (լարակազմ) ·  
Պաղես. դահնեկան



ԷՐՈՒՍԱԼԵՄ  
ՏՊԱՐԱՆ ՄՐԻՈՅ ՅԱԿՈԲԵԱՅ

Էջ՝ 288 Գի՞ն՝ 15 դահ.

ԵՐԿՈՒՔՆ ԱԼ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԵՒ ՃԵՐՄԱԿ ԹՈՒՂԹԻ ՎՐԱՅ  
ՕՐԱՅՈՅՑԻՆ ՅԱՒԵԼՈՒԱՆԸ 66 Էջ, ՅԱՏԿԱՑՈՒԱՇ Է  
ՊԱՂԵՄՑԻՆԻ ԵՒ ՊԱՂԵՄՑԻՆԱՀԱՑՈՒԹԵԱՆ ՏԱԳՆԱՊԻՆ

## ՄԻՒՈՆ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

1948 Մայիսի 16ին կատարելիք Ս. Միւոնի օրինութիւնը յետաձգուած ըլլալով որու պատճառներով, այսու ի զիտութիւն բարեպատ նայ ժաղդեան կը յայտարենք, քէ ն. Ս. Օծութիւն

ՎԵՀԱՓԱՌ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա. ՇՆՈՐՀԱՁԱՐԴ  
ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ

հանդերձեալ է կատարել ՄՐԲԱԼՈՅ ՄԻՒԹՈՒՆԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ Կաքողիկոսարանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ 1949 Յունիսի 5ին՝ Հոգեգալսեան տօնին:

ՀՈՒՍԱՐԱՐԱԳԻՑ  
ԽՈՐԷՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ